

Ltn

540

ԵՐԳԱՐԱԿ
ԹԱՏԵՐԱԿԱՆ

ՀԱԿԱՓԱԾՈՅՑ

ԹԱՏԵՐԱԿԱՆ ԵՐԳՈՑ ԵՒ ՊԱՐՈՒՑ

ՅՈՒՆԵԼՈՒԱՌ

ՎԻՃԱՇՎԵՐԸՐԳԱԿԱՆ

(ՀԱՅՐԱ ԼԵԶՈՎԱՆԻ)

ՀՐԱՄԱՆ ԴՐԱ Խ

S. Գ. ՓԱՓԱԶԵԱՆ

Կ. ՊՈԼԻՍ
ՏՄՈՐԱՆ ՃԻՎԵԼԵԿԵԱՆ

1882

ԵՐԳԱՐԱԿ

ԹԱՏԵՐԱԿԱՆ

ՀԱՒԱՔԱԾՈՅ

ԹԱՏԵՐԱԿԱՆ ԵՐԳՈՅ ԵՒ ՊԱՐՈՒՅ

ՀՐԱՏԱՐԱԿԻԳ

S. Գ. ՓԱՓԱԶԵԱՆ



Կ. ՊՈԼԻՍ


ԳՐԱՏՈՒՆ ՓԱՓԱԶԵԱՆ

1882



Ա Զ Դ

Նկատելով որ ջնտանելան էր այլ ակումբներու մէջ երգուած օտարալեզու երգերը երիտասարդաց բարոյականը եղծանելի էր անոնց երեւակայուրիւնը խանգարելի ուրիշ արդիւնք մը ջունին, ահաւասիկ այն բատերական երգարանը կը հրատարակենք, որուն բովանդակութիւնը շատերու համելի ըլլայէ զարդ բարդական դասերովը կրնայ օգտակար ըլլա ամեն կարծի երգողաց եւ անկնդրաց:



معارف نظارتاك رخصته

29 542

4590 - աս

ՀԱՅ

Տպագրութիւն Ճիվելեկեան

ԵՐԳԱՐԱ

Պ Ա Տ

ՆԱՒԱՍՏԵԱՑ



շխոյժ նաւաստին,
Սնվեհեր ճակատ՝
Ընդդէմ փոթորկին,
Երգէ անփոյթ զուարթ.

Լարիթ թիւմէրէլէլլէ հա՛, հա՛, հա՛: (4 նու.)

Կոհակը փրփրագէզ,
Զեն սոսկում՝ վախ մեղ.
Հողմոնք սաստկահար,
Գրգռեն մեղ ի պար:

Լարիթ թիւմ, եւայլն:

Օ՞ն, խմենք զուարթ,
Դիմին մինչ յատակ.
Օ՞ն, գրկենք զիրար,
Պարենք անդադար:

Լարիթ թիւմ, եւայլն:

ՅՈՐԴՈՐԱԿ

Լոեցէք, զիտեցէք,
Մինչուռ հոս եկած ենք,
Ահա ծերն՝ իւր ոտքերն,
Հոս հոն շուտ՝ տանի փայթ:
Այ, այ, այ, պիտ' իյնայ,
Օ՞ն, բռնենք՝ մեղք է մեղք,
Հա՛, հա՛, հա՛, կը խնդայ,
Հոս եկեք ամինքս ալ ծափ գարնենք:

Զանգալին ուժգնապիրկ,
Կոչէ մեղ ի կարգ,
Վերջ տանք խնդութեան,
Քաշենք մեր պարան:
Լարիթ թիւմ. եւայլն:

◆◆◆◆◆
ԵՐԿՐՈՐԴ ՇՐՋԱՆ
ԱՐԵԿԵԼԵԱՆ ԹԱՏՐՈՒԻ

ԺԱՄԱՆԱԿԱՆ

ԺԱՄԱՆԱԿԱՆ

Է՛ր դու այսպէս, ո մեաւ Գիշեր,
Զուարթ բնութեան աղնիւ պատկեր.
Տիրանըկար գունզվ ներկես,
Սըգատեսիլդ ի՞նչ այս հանգէս:

Ո՛վ անարեւ տխուր Ողի,
Դու էիր ինձ միակ համատի.
Երբ բեղմաւոր բնութեան արգանդ,
Շըքեղ ծննդովդ չէր արգաւանդ:

Իմ շրջանս մերթ տեղի տայ՝
Որ քու խաւարդ երկար մնայ.
Ունիմ անկէ եւ ես բաժին՝
Իմ անցելոյս յիշատակին:

Երբ ժամն հասաւ՝ եկան ի տես,
Հին անցքերուս ինչ ինչ հանդէս,
Եր սեւորակ քոյին ստուեր,
Արդ վառվառն քողէ աչեր:

ԽՍԲԵԱԿՆ

Ի՞նչ այս դողդոջուն վրսեմական ձայն,
Ինչ քաղցրիկ մրմունջ . . . եւ օտար չէ այն.
Վեհ ալեւորն է, պատկառելին ծեր,
Որ հոն միայնակ կ'երգէ իւր զիշեր:

— Յոյսդ գեղաժըլիտ, դիմենք անոր արդ,
Դու որ պճնեցիր մեզ երբեմն ի վարդ.
Զայն առւր այժմ աղէ, խրախոյս կարդայ նոր
Զի հասաւ ահա այն զիտութեանն օր:

ՑՈՑՄՆ

Օն յառաջ, մանկունք, նոյն ինքն է տեսէք,
Անհամբեր ոգւով որուն կըսպաէք:

Տես եւ դու, հինաւուրց ծերունի.
Մանկրտին որ զիմօք սիրանիշ.
Կարօտով քու տեսոյդ ցանկալի
Գալստեանս կը մնային ակնապիշ.
Սոյն խմբիս պարտաւոր կանգնած աստ՝
Գեղազուարճ գամ ահա խոստմալիր.
Մինչ ակումբս հանդիսիդ քու պատրաստ,
Խրատուցդ են եկած ի խնդիր:

ԺԱՄԱՆԱԿ

Քաջ իսկ արժան, մինչ իմ անցեալս յորդառատ,
Է փորձառու ծեր խմաստոյ բիւր խըրատ,
Մէն մի թերթ են ճակտիս կնճիռք բարդ ի բարդ
Աւր խառն գուարթ նսեմ անցքնր տեսնէ մարդ:
Զի խիստ օտար են մանկութեան ինձ օրեր,
Յաւիսենից եմ ծնունդ, եւ ծեր անծեր,
Այլ ապագայս անվերջ թէ՝ իր սիրուն վարդ
Այն քու չնորհիւդ, Օրիորդ գեղազուարթ:
-Ապա եւ դուք, Յարկիս մանկունք սիրական
Որ այլ եւ այլ անցից տաք նոր կերպարան.
Լըսուին դարձեալ հաճոյական ձեր ձայներ,
Սովորին լըսողք փորձառութեան միշտ դասեր:

ՍԻՐԵԼՆ Ի՞ՆՉ ԲԱՆ Է

Պետրոսն ինձ կու դար, մեկտեղ կերնէինք,
Դաշտին վըրայէն ծաղիկ ժողուէինք,
Բայց թէ որ օր մը չի դար զիս տեսներ,
Զը զիտեմ թէ ինչու սիրտըս կը կոտրեր:

Սիրելն ի՞նչ բան է բնաւ չը զիտեմ,
Հսէք, կ'աղաչեմ, արդեօք հիւանդ եմ:

Նայիս օր մ'ալ վարդ մը ինձ բերաւ,
«Աղւոր հու ունի, հուուըտառ» բաւաւ.
Ու երբ ինդպալ զլւէխա ալ դրաւ,
Զը զիտեմ որ ի՞նչու սիրտս բան մ'եղաւ:

Սիրելն ի՞նչ բան է բնաւ չը զիտեմ,
Հսէք կ'աղաչեմ, արդեօք հիւանդ եմ:

Երբոր յանկողին մտայ քընացայ,
Վարդը միշելով նորէն արթնցայ,
Աչքս անդպար արցունք կը վազէր,
Զը զիտեմ թէ ի՞նչու քունս չէր տաներ:

Սիրելն ի՞նչ բան է բնաւ չը զիտեմ,
Հսէք կ'աղաչեմ, արդեօք հիւանդ եմ:

Կ'ուզէի առտուն Պետրոսը տեսնել,
Գըլխուտս եկածը իրեն ալ պատմել.
Բայց երբոր առտուն եկաւ զիս գտաւ,
Զը զիտեմ որ ինչու էնզուս կապուեցաւ:

Սիրելն ի՞նչ բան է բնաւ չը զիտեմ
Հսէք կ'աղաչեմ, արդեօք հիւանդ եմ:

Երբոր վարպետը զանիկայ ծեծէր,
Իմին սրտէս ալ արիւն կը քայէր.

Մեկտեղ կուլայի մեկտեղ ինդպայի,
Զը զիտեմ որ ինչու ասանկ կընէի:

Սիրելն ի՞նչ բան է բնաւ չը զիտեմ,
Հսէք կ'աղաչեմ, արդեօք հիւանդ եմ:

Երբոր հայիին դէմը կայնէինք,

Իրարու երես միշտ կը նայէինք,

Նայելով բնաւ չէի կշտանար,

Զը զիտեմ որ ինչու ձեռքս կը դողար:

Սիրելն ի՞նչ բան է բնաւ չը զիտեմ,
Հսէք կ'աղաչեմ, արդեօք հիւանդ եմ:

Ճայի ժամանակ մեկտեղ նատէինք,

Սոխ, սիսոր պանիր համով կուտէինք,

Բայց երբոր ինքը հնա քովքս չըլլար,
Զը գիտեմ թէ ինչու փորս կուշտ կըլլար:

Սիրելն ի՞նչ բան է բնաւ չը գիտեմ,
Հսէք կաղաչեմ, արդեօք հիւանդ եմ:

Հիմա ամիս մ'է որ զուրս գացեր է,
Ինծի կու գայ թէ երառն տարի է.
Թէ որ քառասուն ալ անցնի չի տեսնամ,
Զը գիտեմ որ ինչու չը պիտի մոռնամ:

Սիրելն ի՞նչ բան է բնաւ չը գիտեմ,
Հսէք կաղաչեմ, արդեօք հիւանդ եմ:

Մէտքէս ըսի որ նամակ մը գրեմ,
Հսեմ թէ զինքը շատ կարօտցեր եմ.
Ու երբոր ինքն ալ պատասխան գրէ,
Հօրըս ու մօրըս ձեռքը չի դրէ:

Սիրելն ի՞նչ բան է բնաւ չը գիտեմ,
Հսէք կ'աղաչեմ, արդեօք հիւանդ եմ,
—Մօրս հարցնեմ:

Գ. Հ. ՌԵՏՈՒՆԻ

—*—

Ա. ԿՐԱՆՔԱՄԲՈՒԼԻ



Կրանքամբուլին այն օղին է
Որ մեղի քաջ ծանօթ է,
Կը խմեմ ես կը զուարձանամ
Բոլոր աշխարհք հոգս չէ.
Երկինք երկիր թէ կործանին
Ես կը խմեմ կրանքամբուլին:

Թէ սիրուհիս գայ զիս գրկել
Երեսներըս համբուրել,
Կորի՛ր, կըսեմ, շուտ առջնէս,
Ա'լ դու ինծի համար չես
Սհա գրկած իմ սիրուհին
Ես կը տնկեմ կրանքամբուլին.

Թէ լերդս ու թոքս, սիրոս ալ մաշի,
Սոով ես կ'առնեմ հոգի.
Թէ հոգեվարք պառկած ըլլամ,
Մէկ կաթիլով կ'ըռընտնամ.
Դայեակ, բժիշկ, եւ ոչ մէկին
Ես չեմ փոխոր Կրանքամբուլին:
Թէ նազեքայլ աղջիկ մ'ինձ դայ
Սիրոյս համար լայ ողբայ,
Հազար կոտր կոտրտուի նէ,
Բնաւ իմին հոգս չէ.

Բայց շատ կողբամ երբոր կոտրի
Շիչն ու դաւաթ Կրանքամբուլին

Թէ թատրոնի համար ինձի
Օթեակ կամ տոմսակ դրկին,
Մէկչն կ'առնեմ կը պատուեմ,
Բերողն ալ կը դրոշմեմ.

Թատրոն դպրոց դետինն անցնին,
Իմ սիրածս է Կրանքամբուլին:

Թէ կինս տղաքս բոլոր օրը
Զըլլան պատու մ'հայ կերած,
Ցաւ չեմ դպար, զի իմ փորը
Շաբաթով հայ չէ մտած,

Առանց հացի թող սովորին
Տղաքս խմել Կրանքամբուլին:

Թէ հարսնիքի զիս հրաւիրկն
Ոտքով զլսով կը վաղեմ,
Մէկ բարձի վրայ ծերանսալնուն
Հազար տարի կը մաղթեմ,

Հարսը թող տան իրեն փեսին
Ինձի ձգին Կրանքամբուլին:

Թէ յանկողին հիւանդ պառկած
Հոգի տալու մօտ ըլլամ,
Բժիշկն հարցնէ թէ ի՞նչ կ'ուզեմ,
Շուտ մը կը պատասխանեմ.

«Պարոն բժիշկ, իմ դեղ զիւրին՝
Է հրաշագործ Կրանքամբուլին»

Թէ մեռնելու օրերուս մօտ
Հոգէառըս քովըս դայ,
Ո՛հ, այն ատեն թող բաժկիս հետ
Հոգիս մարմինէս ելլայ.
Բայց մինչեւ որ հոգիս քակուի,
Պիտի կըլլեմ Կրանքամբուլի:

Թէ գերեզման մտած ըլլամ
Զըլլայ երբէք զիս մոռնաք,
Գացէք գտէք իմ զինեպան,
Այս է իմ զերջին կտակ,
Մեռած օրուանս կիրամուտքին
Աղէկ ըլլայ կրանքամբուլին:

Ե Ր Գ

ՐԻԿՈԼԵԹԹՈՅՑԻ

Կին՝ փոխխամիտ է,
Յայն վատահողն խենդ է.
Շատ անգամ կին մը
Հովին դէմ փետուր մ'է:

ՎԻԿԹՈՐ - ՀԻՒԿԾ



ԹԵԹԵՒՍՈԼԻԿ ՍԻՐԱՀԱՐԸ

Փայլուն աչքով փոքր ոտքով
Կարմրուկ աղջիկ մ'երբ տեմնեմ,
Զեմ զիմանար, մեծ փութով
Սիրաբս անոր կը յայտնեմ.

Նախաբան

Քաշուիլն ի՞նչ է, չեմ զիտեր,
Պատիւն ի՞նչ է չեմ սեպեր,
Թէ եւ ելլէ զիս չախէ՝
Կ'ուզեմ զայն իսկոյն զրկել:

Խնձոյք, հարսնիք, անուան տօն,
Պարահանդէս կամ թատրոն,
Հըրաւէրի չեմ նայիր,
Ներս կը նետուիմ «անֆաս»:

Քաշուիլն ի՞նչ է չեմ զիտեր,
Գաշունեան ալ չեմ սեպեր,
Թէ եւ հրէ ու մշտէ՝
Կ'ուզեմ ձեռքը սղմուտել:

Գիշերները քուն չունիմ,
Փողոցները կը շրջիմ.

Կը քսվութիմ աղջկանց,
Խօսք կը նետեմ հեռուանց:

Քաշուին ի՞նչ է չեմ գիտեր,
Պատիւն ի՞նչ է, չեմ սեպեր.
Թէ եւ կիցով դուրս նետեն՝
Կ'ուզեմ զանոնք կսմատել:

Ամեն աղջկանց ծանօթ եմ,
Շաքար փունջեր դրկած եմ.
Ամենուն ալ նամակաւ,
Կեանքս զոնել ուժատած եմ:

Քաշուին ի՞նչ է չեմ գիտեր,
Խիպ ու ամօթ չեմ սեպեր.
Թէ եւ երեսիս թքնեն՝
Կ'ուզեմ զանոնք համբուրել:

Դեռ անցեալ օր նոր հարս մը,
Որ էրկանն հետ պտըտէր,
Գացի ըսի կամաց մը,
Աղլոր էրիկ չես առեր:

Քաշուին ի՞նչ է չեմ գիտեր,
Մահըն ի՞նչ է, չեմ սեպեր.
Զի ամեն օր շարունակ,
Ես սովորած եմ ծեծ ուտել:

ՊԻՄԴԱԼԵԱՆՑ

Ճիրլի

Գիշերն անցաւ, լոյս ծագեց արդ,
Աշխատութեան ժամ է տղայք.
Օ՛ն, երկաթաց շոփնթ եւ պայթ,
Պսակեն օրուանս այս աշխատանք:
Զի գերութեանս այս զանն կեանք,
Ե անփոփոխ բաղդ եւ կապանք.
Թէ չիք մեզ յոյս, ոչ վարձ, պսակ,
Ի բաց հոգ, վիշտ, պարենք տղայք.

Հրամանատար

Մնհոգ, անփոյթ եւ ձեռնունայն,
Ի պարապոյ վատնէք դուք ժանդ,
Բայց ի զարձիս միւսանդամ,
Տի ճաշակէք այս գաւաղան:
Օ՛ն, մի՛ ծոյլեր, անհոգ տնփոյթ,

Ա. Ալ գործեցէք դուք փոյթի ի փոյթ։
Բայց ի զարձիս միւսանգամ,
Տի ճաշակէք այս գաւաղան։

չին

Մի դու երբէք, խեղճ այս գերեաց,
Լքանես սիրտ, ո՛հ անձկայրեաց,
Հզմմանիս ծանիր սոքա,
Սէրդ իմ, ո՛հ, տես, մարդ ենչ սոքա։

Հրամանատար

Զի են գերութեան ենթակայ։

Կին

Ի՞նչ պէտք դոցա կապանք շղթայ։

Հրամանատար

Զի են գերութեան ենթակայ,
Պէտք են դոցա կապանք շղթայ։

Կին

Զի են գերութեան ենթակայ,
Պէտք չեն դոցա կապանք շղթայ։

Գերիք

Օն այս երկաթ ծեծենք մենք,
Որ զուր տեղը ծեծ չուտենք.
Զարնենք կարդաւ, թռաք, թռաք, թռաք,
Ծեծենք, զարնենք, թիք, թաք, թռաք։

Բայց բոնաւորն ալ գնաց,
Պատեհ առիթ մեզ մնաց,
Գրկենք զիրար եւ պարենք,
Վերջը երկաթ կը ծեծենք։

Օն երգենք մենք տղայք,
Պարզենք զինւոյ զուարիթ բաժակ,
Օն զրկենք մենք զիրար,
Պարենք անփոյթ անդաղար։

Գերութեանս այս դառն կեանք,
Անփոփիս չէ եւ կապանք,
Գոհ սրտով եւ զուարիթ՝
Օրհնենք զԱստուած մեր արդար։

Թեւ թեւ սիրտ սիրտ ի մի տալով,
Պարենք ցնծանք մենք խայտարով

(Պար)

Հրամանատար

Թէ գաւաղանս այս ձեզ բաւ չէ,
Եւ ոչ կանոնս ձեզ խրատէ,
Ապա թէ ոչ դուք համակամ,
Պիտի երթաք բանտ այս վայրկեան։
Օն կարդացէք միաբերան,
Տուէք շուտով ինձ պատասխան,
Ապա թէ ոչ դուք համակամ,
Պիտի երթաք բանտ այս վայրկեան։

Գերիք (Կարենան)՝

«Հինգերորդ յօդուած,
Գերիք Պիտաղեանց
Տուժեն ծեծ ու բանտ,
Թէ ըլլան ծոյլ եւ վատ,
Փոքրիկ Պիտաղեան,
Ուտէ գաւաղան։
Թէ բնաւ չ'աշխատի՝
Բանտը պիտ' ձգուի,
Բայց մեծ Պիտաղեան,
Ոչ թէ խարազան։
Այլ թէ ծուլանայ,
Անօթի մնայ։
Օն այս երկաթ ծեծենք մենք... եւլն։

ԵՐԳ

«ԶՈՐԵՊԱՆՔ» ԿԱՏԱԿԵՐԳՈՒԹԵԱՆ

(Ա. Տեսարան)

Ընկերակից պառկինք քնանանք,
Զորեպանի վայել քուն քաշենք.
Քունը կու տայ մարդուս հանգիստ կեանք,
Ա. յապէս մենք միշտ քաջառողջ կըլլանք։

Օր օր օր օր, օր օր օր օր։

Մեր ջորիներն այսպէս մըթին
Սխոռին մէջ քաշուի պատկին,
Արդ անոնց պիտ մենք հոս անոնք հոն
Խըսխուալով քաշենք անուշ քուն։

Օր օր օր։

(Վերօնին տեսարան)

Զորեպանն

Զեր հարսանեաց լուրն առնելով,
Վազեցինք հոս եկանք շուտով,

Աւրախակից ըլլալ ձեղի,
Տօնել այս մեծ օրն անուանի:

Նոր փեսայ ծերեն

Ենորհակալ եմ պարոնայք ձեղ,
Բայց միտք չունիմ ընել հանդէս.
Կինըս կ'ուզէ մինակ մնալ,
Եւ չը սիրեր շատ աղաղակ:

Զորեպանի

Ելնէկ քեզի պարոն Ռօթրիկ,
Որ կին մ'ունիս այդպէս քաղցրիկ,
Հոտ մեր բարի սովորութեան
Կ'ուղենք պատիւ ընել կնկան:

Ծերեն

Կորսուեցէք, գացէք, գացէք,
Չեր կնիկները պատուեցէք.
Այդ ձեր ըսած սովորութիւն՝
Փորձանք կը բերէ իմ զլխուն:

Զորեպանի

Հա, հա, հա, հա, հա, հա, հա,
Տհմ, նախանձի, զայրանայ,

Աստուած տայ որ ճաթէր կիրքէն,
Ու ազատէր իւր կինն իրմէն,
Կինը

Եկէք, եկէք, ով պարոններ,
Զեր յարգանքը ես չեմ մերժեր,
Դիտեմ, միշտ սիրոյ համար
Պէտք է յարգենք իրար զիրար:

Ծերեն

Կորսուեցէք, գացէք գացէք, եւայն:

Զորեպանի

Հա, հա, հա, . . . եւայն:

ԵՐԳ ՊԱՌԱՒԱՆՑ

Կեցցէ՛ Թրախօմայն,
Յաւերժ կեցցէ Թրախօմայն,
Եւ ստախօս մեր խըլավուզք,
Որ գեղանի երիտասարդք
Մեզ էրիկցու կուտան փառօք:
Կեցցէ՛ Թրախօմայն:

Օ՞ն պառաւունք ելլենք ի պար,
Զարնենք քնար նուագարան,
Մեր դողոջուն մատունք ի լար,
Երգեն փեսայն մեր սիրական։
Կեցցէ՛ թրախօմայն։

Թող աղջիկներ նորաբուսիկ,
Փնտուն սեւ հող, սեւ գերեզման։
Այն տեղ մտնեն միան լոիկ,
Գիշն բնչ գիտեն անոնք էրկան։
Կեցցէ՛ թրախօմայն։

Երիտասարդք թէ մեղ տատեն,
Կամին առնել նոր օրիտրդ,
Մեր ոսկիներ զամոնք սանձեն,
Գան քովիկնիս մինչ առաւօտ։
Կեցցէ՛ թրախօմայն։

Իսկ թէ գայ օր մեր նուալկոտ,
Վերջ տայ ցամքած զագուն ոսկերց՝
Ոսկիք արծաթ մնան մեր մօտ,
Դերեզմանուս քարերուն մերձ։
Կեցցէ՛ թրախօմայն։

Բնչ ալ ընենք մինչեւ փոշի,
Դառնան ցամքած մեր հին կմախք,
Թէ ունենանք արծաթ ոսկի,
Զմեղ կ'առնեն երիտասարդք։
Կեցցէ՛, կեցցէ՛ թրախօմայն։

Հ. Ա. Կ.

ԵՐԳ.

«ՄԱՏԱՄ ԱՆԿՕ» ԿԱՏԱԿԵՐԳՈՒԹԵԱՆ

Զկնորս էր ի շուկան,
Եւ հազար պատճառով
Ամենքն ալ իր վրայ
Ունէին մնծ գորով
Կիրակի, տօն օրերը
Երբ հետը կ'իյնային,
Մէջքը դրած իւր ձեռքերը՝
Դոչէր զայրացին։

Խիսա աղջոր էր, մարդավար չէր,
Ունէր մնծկակ մի Մակօ,
Սիրոն հեղագին, կոկորդն ուժգին
Այսպէս էր տիկին Սնիկօ։

ԵՐԱԺՇՏԱՅՑ ՖԱԹՈՒԻՌԱՆ

Դեռ մանուկ էի, ծնողս ինձ կ'ըսէր
 —Գնա՛ գործ գըտիր, ինչո՞ւ ես նստեր,
 Եթէ այսպէս դուն միշտ տունը նստիս՝
 Դիտցած ըլլաս որ ծեծով կը մնոնիս—:

Յուսահատելով ելայ ես դացի,
 Գործ գտնեմ ըսի ըլլամ շուկացի.
 «Ելքնթ ես ծօ՛ տղայ, ո՞ւր է գործ հիմա»,
 Հսկն պօռալով, «կորսուէ՛ զնա»:

Ճարըս հատնելով մտմտուքս առաւ,
 Ի՞նչ պիսի ընեմ թէ ըլլամ շոււտ պառաւ.
 Օհ մինչեւ ետքը ես անգործ մնամ,
 Կարգուիմ ալ նէ խայտառակ կը ըլլամ:

Ալ զուխս ես ամենն զի զարկի,
 Որ բարեկամ մը գտնեմ խելացի.
 Սրճարան նստած երբ մոռածէի,
 Տեսայ «Ծիածան» որ ինձ կը նայի:

Կարդալուս ատեն բան մ'աչքիս դպաւ,
 Մէջ մ'ալ ի՞նչ տեսնեմ, Պարոն Վարդովեան
 Ստորագրութեամբ մէկ յօդուած մը կար,
 Դերասանութեան հրաւէր կը կարդար:

Կեցայ մէյ մը զիս դիտեցի,
 Այս պաշտօնին յարմարցուցի.
 Շուտով ելայ Թատրոն դացի
 Որ քիչ մ'ստակ ճարեմ հացի:

Դերասաններն երբ զիս տեսան,
 Մէկ մէկու երես նայեցան.
 «Ուսկից եկաւ այս շան տղան»,
 Հսկելով զիս նախանձեցան:

Մէկէն ձեռքս մաս մը տուին,
 «Կարդա առ որ փորձնելք» ըսին.
 Ասդին անդին հրմրկեցին,
 Զինքս գտայ վերայ բեմին:

Երաժշտաց որ նայեցայ,
 Միտքս դրի սորվիլ նօթա.
 Ոհ, այս ի՞նչ զիւտ զոր ես դտայ,
 Հսի մտքէս ու խենթեցայ:

Առի թումազօմ ու փչեցի,
Պօմ պօմ պօմ պօմ ձայն հանեցի.
Վիօլինը վեր վերցուցի,
Նի նի նի նի ճանչեցացի:

Գլառիօն ինձ կը նայէր,
Կուկուլիկիօ եմ չես ուղեր.
Պօմպառտօնն ալ միւս կողմէն,
Պա պա պա պա պօռալ կ'ուղեր.

Վիօլէնաէլլօն կարճ հասակով,
Նիս նիս թոթովլով.
Գօնթրը-Պասօն միշտ խաղալով,
Էօհէ ուհա կուգար իմ քով:

Թուամբէթան կատղած կ'երդէր,
Թուամպօմ թուամպօմ զիս չես զարներ.
Թմբուկն փորը լաւ մը ուռած,
Պօմ պօմ պօմ ձայներ ձգած:

Ինչո՞ւ զիս ալ ով ապերախտ,
Զես տեսներ որ այս տեղ անխախտ.
Քեզ կ'սպասեմ, զիս չես զարներ,
Պօմ պօմ պօմ պօմ ձայնս հաներ:

Այս արհեստին մէջ մնացի,
Որ սորվիմ ըլլամ խելացի.
Ստակ ճարեմ վասն հացի
Ամէն հովի բերան բացի:

Տասը տարի համբերեցի,
Հով կըլելով համբաւ առի.
Ստակի տեղ առատ համբաւ,
Ծափ կեցցէներ, ալ բաւ է, բաւ:

Բայց ես միտքս զրեր եմ որ,
Կ'անցնին օր մը ասնք բոլոր.
Թատերաօէր պարոնները
Քաջալերեն մեր ձեռնարկը:

Ա . ՊէնԿւեսն



Ե Ր Գ

«ԳԻՒՂԻՆ ՍԻՐԱՀԱՐԵԱԼՆԵՐԸ»

ԿԱ.ՏԱԿԵՐԳՈՒԻԹԵԱՆ

Անանկ սէր մը կապեր եմ,
Որ ըրածըս չը գիտեմ.
Թափառական կը քալեմ,
Դիշերները չունիմ քուն
Եւ ոչ ալ հանգստութիւն:

Կըսեն թէ արդէն եմ ծեր,
Զորս ալ զաւակի տէր,
Սակայն միտքս դրեր եմ
Այն աղջիկը ինձ առնեմ:

Անանկ սաստիկ բան մ'է սէր,
Որ իրաւունք չը գիտէր
Զիս կը խայթէ անդադար,
Ռոպէ մը չունիմ դադար:

Բարեկամք ինծի եկէք,
Էսածիս լաւ ուշ դրէք
Զիս ես միտքս դրեր եմ,
Այն աղջիկը ինձ առնեմ:



ԱՂԻՈՐ ՆԻԿՈՂՈՍ

Ինծի կըսեն պարոն նիկողոս,
Միջին գիւղի աղւոր խօրօզ,
Ինծի համար շատ աղջիկներ
Կըսեն անուշիկ աչքեր,
Ո՞վ չը զարսուիր իմ հասակիս
Պիւպիւի պէս քաղցր ձայնիս:

Մէյ մ'ալ նայիս դան աղջիկներ,
Ինծի համար իրար կըսեն,
Ձնչ աղւոր է ինչ աղւոր
Պօյը պօսը փառաւոր:

Կիրակի օրեր երբ զարդարված
Կարմիր գուավաթ ձեռնոց դրած,
Աղջիկներ պատուհան նստած
Ես ալ աղւոր ձիու վրայ հեծած.
Ահա կըսեն նիկողոս աղան
Մէկզմէկու կ'անցնին կիյնան:

Մէյ մ'ալ նայիս դան աղջիկներ
Ինծի համար իրար կըսեն,

Ժ՞նչ աղւոր է, ի՞նչ աղւոր,
Պօյը պօսը փառաւոր»:

Տօնի օրեր ուրիշ եմ բայց
Չըկայ գիւղը ինձ նման,
Մաղերս գիւլիւղէ ականջու ի վար
Կլօրիկ կլօրիկ սեւ պուրիւնէր.
Ես ալ անոնց վարէն ի վեր
Մէկէն ի մէկ կլնեմ աչքեր:

Մէյ մ'ալ նայիս գան աղջկներ
Ինծի համար իրար կըսեն,
Ժ՞նչ աղւոր է ինչ աղւոր
Պօյը պօսը փառաւոր»:

Աղջկէ մը ունի Տիտոս աղան,
Չկայ գիւղը անոր նման,
Երթամ ուղեմ գուցէ ինձ տան,
Եթէ ուսիս ալ կից մը տան.
Պեխերս ողորած տոտիկ տոտիկ
Փողոցին մէջ ժուռ գամ նազիկ.

Մէյ մ'ալ նայիս գան աղջկներ
Ինծի համար իրար կըսեն
Ժ՞նչ աղւոր է ինչ աղւոր
Պօյը պօսը փառաւոր»:

Թ. Մ.

Բ. ԿՐԱՆՔԱՄՐՈՒԼԻ

Կրանքամբուլին այն օդին է,
Որ ամենուս ծանօթ է.
Որուն յարգը չգիտնալը,
Դիմեմոլաց պատիւ չէ:

Ի բաց վերմութ գօնեադ գինին,
Խմենք կըլենք Կրանքամբուլին:

Թէ բժիշկները մեզ պատուիրեն.
Օդին արգելոց դընեն.
Գաւաթ մ'եւել պէտք է անկենք,
Իրենք մեզմէ շատ կը խմեն.

Օրէնքն այն է որ ոսկիին
Տեղը պաշտենք Կրանքամբուլին:

Թէ Բերային կրակին համար,
Ինծի հինգ վեց մէջիտ սան.
Շիտակ գինետուն կը վաղեմ,
Որ սրտիս կրակը մարեմ:

Ո՛հ բռնկած տունին սրտին,
Պոռուձին է Կրանքամբուլին:

Թէ սա կորմէջը աղջիկները,
 Մեղուն մատի վրայ կառնէ.
 Մօտայի տեղ օդի խմնն նէ,
 Նայինք ասոր ի՞նչ կըսէ:
 Խերն անիծես այդ Մեղուն,
 Որ չի գովեր կրանրամբուլին,
 Թէ զրպանս կուտ մը չըլլայ,
 Ամննեւին հոգ չէ,
 Գինեպանը ինձ կը հաւտայ,
 Բայց մէկին տեղ չորս կառնէ:
 Հաղար ապրի թօփիլ Եօրկին,
 Երբ ինձ կուտայ կրանրամբուլին:
 Թէ կոտրտուող աղջիկները,
 Երեն մրկեն մանչերը.
 Մէջ մը լազնեն մէջ մը քծնին,
 Զուջուր ձուկին կը նմանին:
 Հաղար աղջիկ ինձ զին չունին,
 Հաղար ոսկի կրանրամբուլին:
 Բայց չըլլալու չար մանչերն ալ,
 Աղջիկներէն վար չեն մնար.

Նախ կը սիրեն յետոյ կռուին,
 Մարտ հավասի կը նմանին:
 Հոգիս կուտամ մէկ կաթիլին,
 Որ նազ չըներ կրանրամբուլին:
 Թէ բարեպաշտ մարդիկ ենեն,
 Մեր սիրածը բամբասեն.
 Ինչ որ ըլլայ աստիճաննին,
 Բերներնուն չափը կառնեն:
 Աղէկ նայինք աստիճաննին,
 Որ վար չըլլայ կրանրամբուլին:
 Գ. Հ. ՌԵՑՈՒԵԿ

Սիկողիմոսին ես աղջկանը
 Շատ զարնուած եմ, սրտանց կը սիրեմ.
 Կը բաղձամ ըլլալ ես միշտ սիրական
 Սիրուն աղջկան, գեղեցիկ աղջկան:
 Սրդէն աղջկան իմ սիրտս բացի,
 Բորբոքեալ ըլլալս իմացուցի,
 Կ'արծեմ որ ինքն ալ վերջապէս հաճի,
 Օր մը չէ նէ օր մը երեսը նայիր

ԾԵՐՈՒՆԻՒՆ

Ես էի առողջ պատմանի,
Թռչնոց նման թռչըտէի.
Ուր կամէի անդ բունէի,
Հանգիստ ու ճոխ կեանք վարէի:

Այս ամենը երբ կը յիշեմ,
Սրդի վիճակս կը բաղդատեմ.
Ետիս դառնամ կը փնտռեմ,
Ո՛չ, կ'զգամ թէ ծերացեր եմ:

Այն պտղալից ծառոց վրայ,

Զմայլանօք թռայ հասայ.

Մին կծծէի մին խղէի,

Այս ամենուն ես աէր էի:

Ո՛չ, ասոնց ամենքն ալ անցան,

Վանդակափակ թռչնոց նման.

Թռչիմ սրանամ միշտ նոյն տեղն եմ,

Ու ամեն օր նոյն հաց կ'ուտեմ:

Թռչըտելով թռչըտելով,

Հանգիպեցայ ոստ մը մեղրով.

Ընդունեցի ես զայն սիրով,
Մեղրը հատաւ, մնացի փայտով.

Փետուրներա մեղրոտեցան,
Եւ այն ոստից վրայ փական,
Ալ թռչին ինձ արգիլուեցաւ,
Ոտքս ու ձեռքս կապուեցաւ:

Կը տեսնեմ ձեզ, ով պատմանիք,

Զի վայելէք ամեն բարիք,
Հանգստութեան յարզը ճանչցիք,

Մեղրէ ոստին վրայ մի՛ նստիք:

8. ԱՃԵՄԵԱՆ

ՔԹԷՆ ԴԺԳՈՀ ԱՂՋԻԿ ՄԸ

Մի՛ ծաղրէք զիս ով պարոններ,

Հարցուցէք թէ ինչ եմ եղեր.

Անտանելի ժանտ ցաւէ մը

Հանգիստ չունիմ մէկ րոպէ մը:

Սոխակի պէս ձայն մ'ունէի,

Ուրախ զուարթ միշտ կ'երգէի.
Քաղցրիկ ձայնիկս ո՛հ մարեցաւ,
Ազռաւի ձայնին նմանեցաւ:

Վարդի նման աղջիկ մ'էի,
Անուշ հոտեր կը բուրէի.
Վարդի մը պէս չուտ բացուեցայ,
Վարդի նման ալ թումնցայ:

Ով որ տեսներ զիս կը սիրէր,
Հետո նստիլ խօսիլ կ'ուզէր.
Հիմա երես կը դարձունեն
Քիթդ լուռն չալէ կըսեն:

Պարոնի մը շատ սէր տուի,
Հոգիիս պէս կը սիրէի.
Նա ինձ համար ես ալ անոր՝
Պատառ մ'էինք կլոր աղւոր:

Պարոնը ինձ սրգողեցաւ,
Տուած երդումներն ալ մոռցաւ,
Ուրիշ մը գնաց փակաւ,
Քիթդ իւլու չալէ ըստաւ:

Ափսոս աէրն ալ իմ կեանքիս պէս
Գնաց անցաւ չուտ մը այսպէս.

Առանց սիրոյ կինը ի՞նչ է:
Աղւոր տեսքով խակ տանձ մըն է:

Կը սիրեն զիս եւ կը գգուեն,
«Աղւորիկ ես, լաւ եո» կըսեն.
Բայց մէյ մը որ ձայնա լսեն,
Վաճ, վայ, աս ի՞նչ բան է կըսեն:

Ես միշտ սիրել սիրուիլ կ'ուզեմ,
Խաղալ ինդադ շատ կը սիրեմ.
Գեղեցիկ մէկը որ տեսնամ,
Անոր համար հոգի կու տամ:

Զիս սիրողներ խիստ շատ ունիմ,
Գործի գալիք մէկը չունիմ,
Շատերն զիտեմ որ զիս կ'ուզեն,
Սակայն քիթը կաւրէ կըսեն:

Դրացիս օր մը զիս ստիպեց,
Իրեն տունը հըրաւիրեց.
Աղջիկ տղայ լեցուեր էին,
Հօն ինձ երդ մը կանչէ ըսին.

Բայց երբոր ես բացի թերանու,
Եւ սկսայ հնչել ձայնս,

Քա վ՛ւյ լոին, աս ի՞նչ ձայն է,
Կարծես քիթը ի՞ւ չալէ:

Կ'աղաչեմ ձեղ ո պարոններ,
Ըսէք ինձ, ի՞նչ պէտք է ընել,
Ոտքըս ջուրը դնեմ, ի՞նչ ընեմ,
Թէ ոչ քիթէս արին առնեմ:

Ասանկ երթայ՝ բանս զէշ է,
Վախնամ որ մէկը զիս չառնէ.
Խերն անիծեմ այս քթին որ
Ամեն ատեն գործս կ'աւրէ:

թ. ՆԱԼԵԱՆ



Ե Ր Գ

ԶԱՂԱՅՊԱՆ» ԹԱՏՐԵՐՈՒԹԵԱՆ

Գործաւորք

Զաղացքին անձինք առաքինիք
Չունին ոչ կսկիծ ոչ տառապանք,

Բայց իւրեանց խոնարհ եւ արժանի
Ալերց վերաբերեալ աշխատանք:

Այո՛, այո՛ եղբարք ընկերք գործարարք,
Այո՛, այո՛, եղբարք, չըլանք մենք անկարգ:

Լոյսն արեգական դեռ չերեցած,
Տոպրակներու վրայ նստած ։

Կրնանք հանգչիլ մեղի հրաման
Համսդիստ ընենք քանի մը վայրկեան:

Այո՛ այո՛ եղբարք ընկերք գործարարք
Այո՛, այո՛ եղբարք ըըլանք մենք անկարգ:

Աւկուսիք

Ահա այսպէս չուանով
Անդադար ես կը ձեմեմ,
Ուրախ զուարթ երգելով
Տիսուր օրերս անցունեմ,
Որ զաշխարհս վայելեմ:

Թէ որ ես այսպէս չըլամ,
Ուկը ու կմախք կը դառնամ,
Այն ատեն զիս ո՞վ խղճայ
Կամ իմ վրաս ո՞վ կուլայ:

Ահա այսպէս միշտ կուզեմ,
Պարել, խնդալ ու երգել.
Դու ալ ըրէ եռ տեսնեմ,
Նայիմ կրնամ լաւ ցատկել:

Զաղացպանք

Այս ինչ բան է, ինչ փորձանք,
Զգէք գործն ու աշխատանք.
Ցատկէք պարէք ու խնդաք
Գործն մնայ անվաստակ:
Դուրս ելէք, դուրս ելէք,
Ամենքնիդ ալ դուրս ելէք:

Գործաւորք

Թողութիւն, թողութիւն,
Ո՛հ, հայր Մարթէն զթութիւն: (ԵՒ)

Զաղացպանք

Զեզի երբէք թողութիւն,
Եւ ոչ ալ ներողութիւն,
Երբ կը ձգէք գործերնիդ՝
Խաղի կուտաք իմելքերնիդ:

Օն ուրեմն շուտ ըրէք,
Հիմա գործի սկսէք:
Գործաւորք

Շատ աղէկ, շատ աղէկ,
Հերիք է որ մոզ ներէք: (ԵՒ)

Թիպօ

Ահա դիւրաւ ես արդէն
Կանցնիմ չուանին մէջէն
Կը ցատկեմ առանց իյնալու,
Կը յուսամ իւր աչքն մտնելու.

Աղջկան աչք մտնելու
Վարդ մ'ինձ խոստացաւ տալու,
Բայց թէ որ այն վարդին տեղ
Խնծի իւր սիրտ տար անմեղ,
Կը վախնամ ես մեռնելու
Խենդութենէս մեռնելու:

Այս, այս պարոններ,
Նախանձու սիրահարներ,
Պիտի կարգուիմ եւ ես
Աւկուսթօյին հետ վերջապէս:

Գ Ե Շ Ա Տ Ե Ն

Մարկոս

Բարեւ պարոն Ղուկաս,

Խոչու կ'աճապարես.

Թէ որ խանութի կ'երթաս,

Պարապ ետ կը դառնաս, վայ,

Գէշ ատեն հա հա հա,

Անշահ բան հա հա հա.

Գէշ ատեն իրաւ շատ անպիտան:

Ղուկաս

Խանութիս փեղկերը,

Շատ ուշ կը բացուին կոր.

Վախնամ կամաց կամաց

Ամբողջ գոցուի պիտոր:

Գէշ ատեն եւայն:

Մարկոս

Եթէ ասկէց առաջ,

Զէինք շահեր ալ նէ

Գոնէ զործ մ'ունէինք,

Առ ան կը խարէինք:

Գէշ ատեն եւայն:

Ղուկաս

Խիւրին վաստակ մը կար, ուղարկ մեռնաւ
Թէ որ ծեր լըլայինք.

Փարատեան սովորով,

Տէրտէր մը կըլլայինք:

Գէշ ատեն եւայն:

Մարկոս

Հինգ հատ զաւկի տէր եմ, ու դժու ուղար

Մսիող կին մ'ալ ունիմ. և մնաւ չէ՞

Մօտա պօմպէ կ'ուզէրս

Ես հին ֆէս մը չունիմ:

Գէշ ատեն եւայն:

Ղուկաս

Հապա աղջիկս ըսես, ու ուսուց մայ մնաւ

Վեց տարի դպրոցն է ուսուց մնաւ չէ՞

Սիրեմ բայը աղէկ,

Քիչ մ'ալ բառոտն գիտէ:

Գէշ ատեն եւայն:

Մարկոս

Իմին լակոտներս ալ,

Ժամանակ ընկած մոռան:

Թղթի ստակ կ'ուզեն,

Կ'տոնեն թատրոն կ'երթան.

Գէշ ատեն եւայլն:

Ղոկաս իրա աւագապան

Տանս մէջ եղածները,

Բոլորն ալ ծախուեցան.

Կնկանս քողըը մնաց,

Աչքս անոր եմ մնկած:

Գէշ ատեն եւայլն:

Մարկոս

Տանտէրս առջի օր զիս,

Տունէն վոնտեց նէ.

Նայեցայ որ արդէն,

Ամեն բան կրուեր է:

Գէշ ատեն եւայլն:

Ղոկաս

Վաղը անունիս օրն է,

Զգել փախչելու է.

Օրացոյցը մնողը,

Բռնել կախելու է:

Գէշ ատեն եւայլն:

Մարկոս

Ամեն փողոց պարտք կայ,

Թէնհա ճամբայ չունիմ.

Թէ որ ասանկ երթայ,

Օդէն պիտի թոշիմ:

Գէշ ատեն եւայլն:

Ղոկաս

Չըսէս՝ ալ մեղ համար,

Յուսալը փոճ բան է.

Անկուտի ապրելէն,

Ոտքը տնկելու է:

Գէշ ատեն եւայլն:

Մարկոս

Թէ որ ինձ հարցնես,

Ադ աժան բան չէ.

Արդէն մեռած կըսուինք,

Պատանքնիս պակաս է:

Գէշ ատեն եւայլն:

Ղոկաս

Եկուր վճիռ մը տանք,

Միջոց մը մտմտանք.

Անօթի ապրենսուս,
Խեղուխնք չը մուրանք.

Գէշ ատեն եւայն:

Մարկոս

Խեղուխնու համար,
Չուան պէտք ըլլայ նէ,
Ուսկից պիտի գանենք,
Անոր ալ կուտ պէտք է:
Գէշ ատեն եւայն.

Մարկոս եւ Ղոկաս միասին

Գիտեմ մեղ կը կանչէք,
Դուցէ խրատ մը տաք.
Շատ չորհակալ ենք,
Սրոգն մենք գործ գտանք,

Ո՞հ, ի՞նչ աղէկ հա հա հա

Այս միջոց հա հա հա.

Ի՞նչ աղէկ, իրաւ շատ աղէկ գործ:

Թաղական անդամներ,
Գործ վաստակ չեն զիտեր.
Քուէն մեղի տուէք,
Հարիւրին վեց առէք:

Ո՞հ, ի՞նչ աղէկ հա հա հա եւայն:

Գ. Հ. ՌԵՑՈՒԵՆԻ

ՊԱՐԵՎ

ԳԵՂՋԿՈՒՀԵԱՅ

Խումբն ամբողջ

Գարունն եկաւ զուարիթ դէմքով,
Լեցուց դաշտերն հազար բերքով.
Գարի, վարսակ, ցորենն ունինք,
Ալ ի՞նչ կ'ուզենք, պէտք է հրճուխնք:

Այծ ու ոշխար, հաւ, սագ եւ բագ,
Գիրուկ կովեր որ տան մեղ կաթ.
Մեր տարեկան պարէնն ունինք,
Ալ ի՞նչ կ'ուզենք, պէտք է հրճուխնք:

Զմրան համար տաք հանողերձանք,
Կըլլան մեղի բուրդն ու բամպակ,
Շերամ, մետաքս, զարդեր ունինք,
Ալ ի՞նչ կ'ուզենք, պէտք է հրճուխնք:

Ախոյժ տղայք, կարմրուկ աղջիկք,
Պարզեւած է մեղի երկինք,
Երբ զգացում, սիրու սէր ունինք,
Ալ պէտք է որ սիրմնք սիրուխնք:

Դերասաններ

Եկէք տղայք մէկ խօսքով
Շարուինք զոյգ զոյգ քովէ քով.
Սրտերնուու սիրածն առնենք,
Մինչ առտու ինդանք պարենք.

Դերասանուհինք

Ահա գտանք ընկերնիս,
Երթանք շարուինք տեղերնիս.
Գրկենք զիրար եւ պարենք,
Սուրբ սիրով զիրար սիրենք.

Գիւղացի մը

Նստինք սեղան մեր գեղջկական,
Ուտենք համով հայն ու ջաման.
Մարսենք ինչ որ պատրաստ ունինք,
Կարագ, մածուն եւ թարմ հաւ . . . կիթ.
Զը խմենք զինի առանց ջրի,
Ու չը զարկած զաւաթ բաժկի.
Թռաք թոփք թռաք.
Զի առանց ջրոյ թոյն է զինին,
Ու մեծ վնաս ստամոքսին. ստա...մոք...մինչ.

Դերասաններ

Հրճուինք տղայք այս ալ օր մ'է,
Զի կարձ կեանքին մահն յաջորդէ.
Ապրինք ուրախ, չըլլանք մոլի,
Գէշ ախտերէն ըլլանք հեռի.

Դերասանուհինք

Քաղաքացոց սէրը կեղծ է,
Մէկ համբոյրնին մահը կ'արժէ.
Հեռի ըլլանք զեղխութենէ,
Որ խեղծ աղջկանց գերեզմանն է:

Խումբն ամբողջ

Սիրենք,
Բայց միշտ.
Սիրենք զիրար չըլլանք մոլի,
Գէշ ախտերէն ըլլանք հեռի.
Կեցցէ, կեցցէ մեր գիւղապետ,
Օրհնութիւննիս այս ըլլայ գէթ.

(Պար)

Երթանք տղայք զի վաղն ի դաշտ,
Մեզ կ'սպասէ ցորենի սանդ,

Անուշ զեփիւռն առաւօտուն,
Կ'ուղէ ըլլալ մեղ միշտ արթուն:
Ծեծենք, մանրենք, մաղենք մենք անդադար,
Ցորեանն, գարին, վարսակն, բրինձն ու հաճար
Երթանք, երթանք լաւ քնանանք,
Որ վաղն առուս կանուխ ելլանք:

Գ. Հ. ՌԵՏՈՒԵՒԻ

ԾԱԾԿԵՍԼ ԱՂՔԱՏՆԵՐ

ԽՕՍՔ ԵՒ ԵՂԱՆԱԿ

Գ. Հ. ՌԵՏՈՒԵՒՈՅ

Ծածկեալ աղքատ եմք մենք ճանչցէք,
Զեռքի տակէ ողորմեցէք.
Այն մուրացող աղքատները,
Մենէ հարուստ են լաւ ճանչցէք:
Թէ լայն գուալաթ, դմենք ակնոյ,
Գոլան, բանթօլ ու սեւ ձեռնոց,

Ֆոկզէ բաձկօն, չըլլայ խաբուիք, մայ
Ամէրիդա չունինք շապիկ:

Ծածկեալ աղքատ ենք եւայլն:

Թէ սոնգալով ճեմենք ուռած,
Սիրուհինիս թեւագրկած.
Փութամք քաշուիլ տեղ մը մինակ,
Զի խարձելու չունինք ստակ:

Ծածկեալ եւ այլն:

Թէ զվարդերես բառնամք ծիծաղ,
Սիրոյ երգիր, ցոյց է աւաղ.
Ներսիդինիս արեան լիճ է,
Հաց չենք կերած երեք օր է:

Ծածկեալ եւայլն:

Թէ հոտաւէտ սիկառ ծխենք,
Կուշափ նման ակոյ խառնենք,
Ախորժակնիս կ'ուգենք գոցել,
Զի պարզ տեղեր ճաշ չենք ըներ:

Ծածկեալ եւայլն:

Թէ շաբաթներ այսպէս անցնի,
Մնանք ծարաւ խեղճ անօթի.

Բան չենք ըսեր բնաւ մէկուն,
Զի կը դպչի մերին պատւոյն:
Մածկեալ եւայն:

Թէ մուրացկան մը մեղ մօտենայ,
Լալով հաջի ստակ մուրայ,
Կուզենք ծածկել մեր ցաւն արտառուք,
Գնա կըսենք, չունինք մանրուք:
Մածկեալ եւայն:

Մինչեւ անգամ շատ ամբոներ,
Տուներնուս մէջ ենք բանապարկուեր.
Զի ծանօթի մ'որ հանդիպինք,
Բարեւելու երես չունինք:



ՀՈՎԻԻ ԵՒ ՀՈՎԻՈՒՀԻ



Երբ օդը անձրեւի է, անսխառ և ո զա
Քու բարի մայրիկը առ սկսու չէ մ
Պէտք է իրձիթը պահէ և ժօն մնա
Այդ քու փափուկ անձդ:

Մօրս խօքը չէ թէ թրչիմ,
Կասէ շուտով տի երթաս.
Զէ նէ կելեմ փետով մը,
Քեզ տուշմեմ ուռնաս:

Ճատ կը ցաւիմ որ ձեր հետ,
Այսպէս խատիւ վարուին.
Եթէ կուզէք ինձի հետ,
Փախչիլ ի միասին:

Ախրէր ինչու տի փախչիմ,
Ետեւէս մարդ չի վաղէր.
Կովերս որու տի ձգեմ,
Որ ուրիշ բան չի եմ սիրեր:

Ո՛վ դու ազնիւ հովուհի,
Հնդէր մերժես իմ սէր.
Քո դէմք նման է լուսնի,
Որ իմ սրտիս տիրէր:

Զի եմ խասկանար քու լեզուդ, ա ա ա
Ի՞նչ կուզես դու ինձմէ ան պայ առէ
Ամէն թէնի եմ հմուտ, ա ա ա ա ա
Այս է դուրս իմ զիսէ, ա ա ա ա ա
Տուր ինձ քու ձեռքի ու երթանք,
Դէպի անտառի խորն
Հոն գտնենք մեր ապաստան,
Նախանձի թագաւոր:

Պարո՞ն կեցեր ի՞նչ կասե՞ն,
Ես իմ կովեր կարածեմ.
Գնա ուրիշ մի գանես,
Անտառն երթամ ի՞նչ անեմ:

Թո՞ղ որ գոնէ քու այտէն,
Ընդունիմ մէկ համբոյր. առ ըստան չէ
Սրախս տիրեցիր արդէն, և զանցուխի ով
Անտառնեմ քեզ իմ քոյր:

Ատի չգիտեմ ի՞նչ լան է, անմաս
Պէտք է իմ մօր խարցնեմ. պայս
Սնի թէ տուր որ ասէ, առ իմաստ
Ի՞նչ որ է քեզ նուիրեմ:

Գիտեմ մայրդ կարգիլէ,
Պէտք չէ որ հարցնես.
Սիրտդ իմ սրտիս փարէ,
Պատախանը կառնեա:

Պարո՞ն շատ լաւ կը խօսիս,
Խասկայ քու միտքդ.
Բայց սա փէտ որ կը տեսնես,
Կը չափեմ չորս կողմրդ:

ՇԻՆԱԿԱՆՔ

ԱՂՋԻԿ

Ի՞նչ աննման առիթ մընէ,

Չը փախցնենք ձեռքէ,

Նստինք սա հովանոյս տակը,

Պատմեմ պատահածը,

Շաբաթ մըն է սրտիս մէջը,

Անտանելի կզգամ ցաւ մը.

Սրտէս կելեն հառաջանքներ,

Ասանկ բան մ'ինձ չէր պատահեր:

Ա՛խ, վախ!

ՏՂԱՅ

Ի՞նչ որ կզգաս հոգդ մընէր,

Բան չէ, կանցնի, ցուրտ ես առեր.

Տաք լաթով մը սիրտդ գոցէ,

Քթէդ ՚ի վեր պաղ ջուր քաշէ:

Հազար փռնքտալ թէ որ կուգայ:

Չի հազար նէ կանցնի կերթայ,

Քիթդ ու բերանդ ուռեցեր է, Անգուսա ըստ
Սրտիդ ցաւը հարբուխէդ է:

ԱՂՋԻԿ

Իմ ցաւս այդ չէ.

Երբ քեզ տեսայ անցաւ ցաւս, մաս այն

Հրճուանք մը ազգեց սիրտաւ կա չ պայզն

Բայց դուն ինձմէ երբ հեռանաս, մաս վարդշ

Ցաւեր կուգայ վըրասու մաս ովք բար առ

Ոչ հաց կուտեմ ոչ կը խնդամ, ցաւս ուսիլի

Միս մինակուկ կուլամ կողբամ.

Պատճառն ինչ է ես ալ չիյտեմ, նախա չեմ.

Բայց լաւ զիտեմ որ հիւանդ չեմ, ուստի սպան

Ա՛խ, վախ!

ՏՂԱՅ

Տուր ձեռքդ ինձի, լեզուդ հանէ,

Լանկէկ չունշ առ, չիտակ կայնէ.

Բան չէ, կանցնի, ցուրտ ես առեր.

Ստամոքսդ շատ է լեցուեր.

Մեղրէն միսէն զգուշացիր,

Շաբաթ մ'ամբողջ ապուր իսմէ.

Բայց ասոնցմէտ առաջ քեզի լուսացն առ ական
Լուծողական դեղ մը պէտք է:

ԱՂՋԻԿ

Իմ ցաւս այդ չէ:

Երբ դուն կ'երգես հովտին մէջը, առ քաշ ու
Սիրտըս է արձագանքը.
Տխրութիւն մը զիս կը պատէ, առ մոյ կառ
Քու ահըդ զիս կ'սթափէ:
Դիմուս տաք պաղ ջուր մը կ'իջնայ,
Զիղերս բոլոր կը սարսուայ.
Ուժէ ինկած ու անզգայ, առ քաշ մասնաւ
Ուժը ձեռքն կը դողզգայ:

Ա՛ս, վախ:

ՏՂԱՅ

Հարցուցածիս պատասխան տուր,
Հսէ՛, կուզայ վրադ սարսուռ,
Աչքըդ տեղ մը կը պաղի՞ մի.
Լալու ատենդ կը իննդաս մի:
Յանկարծ մէկը կը խածնն՞ս մի,
Բարձր ձայնով կը պուսա մի.

Աս չէ, ան չէ, հապա լնչէ է,
Աս բացէ ի բաց խենդութիւն է:

ԱՂՋԻԿ

Իմ ցաւս այդ չէ:

Գիշերները չեմ քնանար, առաս սկսար
Քեզ կը միշեմ անլագար, առ մաս օւանան
Երբոր քիչ մը աչերս գոցեմ,
Անով վեր կը ցատկեմ:
Սիրտս ուժգին կը բարախէ,
Սաստիկ կրակ մը գլուխս կերէ.
Ահ բարեկամ ըսէ ինծի,
Այս ցաւերուս պատճառն լնչէ է:

Ա՛հ վահ:

ՏՂԱՅ

Թշուառական հիմայ գտայ,
Քու ցաւդ աղէկ մը հասկցայ.
Մի դանդաղիր քաղաք վազէ,
Սաւֆաթօյի դեղ առ խմէ:
Զերմդ կ'անցնի շուտ կրոնտնաս,
Մեր իշուն չափ ուժ կունենաս.

Զգացածդ շուտով պատմէ.

Թուցէ սաստիկ կաթուած մըն է:

ԱՂ.ԶԻԿ

Իմ ցաւս այդ չէ.

Տուր ձեռքդ ինծի, զիր սրտիս վրայ,

Տես թէ ինչպէս կը դողայ.

Միթէ քեզ ալ ատանկ չըլլա՞ր,

Զիս տեսնես բան չես զգար,

Մէկդի ճգէ այդ զեղերը,

Եկուր զրկէ զիս անգայ մը.

Կանցնին ցաւերս կառողջանամ,

Ուրախ զուարթ տուն կը դառնամ.

Ա՛խ, վախ:

ՏՂԱՅ

Թէ որ ատով կը առնասո նէ,

Այս շատ զիւրին ճանրայ մըն է.

Եկուր ամէն օր քեզ զրկեմ,

Բայց չէ կեցիր ես ինչ կ'ըսեմ:

Խսքիր զիսուս բան չեմ ըներ,

Գուցէ զրկելն օգուտ չըներ.

Միտքս չեկաւ երկու ժամ է,
Քու ցաւդ ամրան սաստիկ ջերմ է:

ԱՂ.ԶԻԿ

Իմ ցաւս այդ չէ:

Թէեւ այլպէս ախտեր չունիմ,

Սակայն պիտի մեռնիմ.

Դերեզմանս ձեռքովդ փորէ,

Զիս մէջը տեղաւորէ:

Դիթա ինծի ահ սիրելիս,

Կեանքս, գանձս, արեւս հողին,

Թէ քեզ ինպրեմ, միշտ քեզ ողբամ,

Ախտս սէրն է, ալ լաւ կ'զգամ:

Ա՛խ, վախ:

ՏՂԱՅ

Այդ քու ախտիդ խելք չը համնիր,

Գնա հինգ ժամ լիճը մտիր.

Թէ որ ատով ալ չանցնես,

Ուզես չուզես պիտի քաշես:

Կը զարմանամ թէ ինչ է սէր,

Մինչեւ հիմայ չէի լսեր.

Երթանգ հարցնենք մեր բժշկին,
Սխալ բան մը չընենք կրկին:

Աղջիկ

Քահանային:

ՄՐԳԱՎԱՃԱՌ



Արթնցիր տիկին քունէդ,
Մրգավաճառն եկաւ.
Ու թօմպուլիկ զաւկըներուդ
Փայլուն ու թարմ միրգ բերաւ
Աժան աժան տամ պիտի
Որ սակառ շուտ պարզուի.

Զմիւռէն բերել տոկի
Խոշոր հատիկով նուռար,
Թէ անուշ եւ թէ թթու
Որն որ կուզես զայն առ զու,

Զառնես նէ ալ մէյ մը տես,
Երթամ նէ ետ չեմ զառնար ետ

Եափայէն նոր ղրկեցին զառն պատմական
Գլխուս չափ բօրթուզախներ,
Երբ մէկ հատ մը կեղուեցի և նուից
Բերնիս ջուրերն կը վազէր,
Եթէ կուզես մէկ հատ առ
Բայց բոլորէն վար չեմ տար:

Անմահական հոտ բուրէ
Խնձորն Ամասիայի,
Որ աղէկ մեղէ կըլլայ
Անուշիկ մաստիքայի,

Թէ օղի չես գործածեր
Մաղմաղի մէջ եփէ կերտ

Հապա այս մեծ սերկնելի
Որուն նման տեղ մը չկայ,

Թէ ինծի չես հաւատար
Ելիր մէյվախօշ գնայ.
Չես երթար նէ ասկէց առ
Խաթըր խութըր խած տէ կերո
Մողցայ կարագի նման տանձս
Որ կ'արժէ բոլոր դանձս.
Հատ մը առ կեր լաւ մը փորձէ
Թէ ակռաներդ կարծր է,
Զառնես նէ ալ մէյ մը տես
Երթամ նէ չեմ դառնար ես.
Հողիս բերանս եկաւ
Մինչեւ որ գտայ այս նուշ.
Կոտրէ կեր չաթըր չութըր
Երակներդ կաթ լեցուր
Զառնես նէ ալ մէյ մը տես
Երթամ նէ չեմ դառնար ես.
Այօր ծառէն առի վար
Այս ընկուզ կարծր ու թարմ
Որ պիտակի պէս լեցուն
Եւ նուշէն վար չի մնար
Զառնես նէ ալ մէյ մը տես
Երթամ նէ չեմ դառնար ես.

Դեռ ո՞ր մէկ միրգերս գովեմ
Թուխ կաղինս թէ չամիչս,
Թէ Պուլսայի շագանակս
Կամ Շամէն բերած արմաւս.
Ամենքն ալ անուշ ու թարմ
Ուտես նէ դու կառնես համ,
Թէ քու ուզած միրգերդ
Սակառիս մէջ չունիմ ես,
Այսօրուցնէ ասպարէ
Վաղն առտու կը բերեմ քեզ
Ամենքն ալ անուշ ու թարմ
Ուտես նէ դու կառնես համ,
Տես կշառքս ալ ինձ նման
Մազի չափ ծուռ մուռ չունի
Մանաւանդ տրամներս
Որ ցորեն մը պակաս չունի
Աժան աժան տամ պիտի
Որ սակառս շուտ պարպուին
Իսկ թէ առնելու միտք չունիս
Մեղք եմ մի վար գներ զիս

Կանուխիէկ երթամ գործիս
Հաց ճարեմ իմ տուտովա,
Զի թէ պարապ տուն դառնամ
Հէմ ծեծ հէմ դուրաը կը մնամ.

Ա. ՌԵՏՈՒՆԻ

ՊԱՐ ԱԽԱԶԱԿԱՅ

Վառեց երկինք իւր մուներն,
Աւազակաց համարն
Թրալլալա (շրէցո). մղման

Մահի զուարթ թող զիշերն, ունան
Մեր պալատն է անտառ
Թրալլալա (շրէցո).

Երգեն հողմունք փոթորիկք,
Աւազակաց համարն
Թրալլալա (շրէցո).

Գինւով լցուին մեր փորիկք,
Եկէք օն դուք ՚ի պար.

Թրալլալա (շրէցո).

ՀՈԳՍ ԶԷ

Կըսեն թէ աղջիկ մը
Սիրուն ցուցունողը զարդերն են,
Թէ եւ ըլլայ տգեղ,
Չունենայ սիրտ անմեղ:
Կը սիրեն
Թող երթան սիրեն,
Քծնին ու շոյեն.
Իմ ուզածս այդ չէ
Բայց հոգս չէ հոգս չէ,
Թէ աշխարհք ինչ կըսէ:

Կըսեն թէ աղջիկ մը
Ամուսնացնողը օժիան է,
Թէ եւ ըլլայ անբան
Կամ լուռ մունջ սատանան,
Են կ'առնեն,
Թող երթան առնեն
Առածնին մարսեն,
Իմ ուզածս այդ չէ,
Բայց հոգս չէ հոգս չէ,
Թէ աշխարհք ինչ կըսէ:

Կըսեն թէ աղջիկ մը
Փայլուն ցուցընողը պարերն են,
Թեթեսաղիկ տղայք՝
Զայս փնտռեն մինակ,
Որ պարեն,
Թող երթան պարեն՝
Կօշիկնին մաշեն.

Իմ ուզածս այդ է,
Բայց հոգս չէ հոգս չէ.
Թէ աշխարհ ինչ կըսէ.

Պէտք է որ աղջիկ մը
Սիրէ պարզութիւնը պատիւը,
Զի տայչափրտ մնմտին,
Մարգարիտը խողին.

Բերանը.

Թող երթայ սիրէ,
Սիրածը պատոէ.
Իմ ուզածս այդ է.
Բայց հոգս չէ հոգս չէ.
Թէ աշխարհք ինչ կըսէ.

ՔԱՏՐԻԼ



Ա. ԶԵՒ

ԶԵՌՔ ԶԵՌՔԻՆ ԿԱ ՔՊՎԵՆ,
ԴՊՈՔ ԱՀՋԵՆ ԵԽ ՔՊՎԵՆ,
ԱՆԳՆԻՔ ՂԻՄԱԳ ԳԻՄԵՆՔ ՄԵԼ.
ՆՈՅՆ ՃԵԼՈՎ ՄԵԼԵՐԵՆԻՄ,
ԴԱՊՆԱՆՔ ՄԻՄԱՏԵԼ.

Ալեծածան մէկ մ'առաջ,
Մէկ մ'ալ ետեւ քայլ փոխենք.
Ապա տանք աջ ի յաջ,
Կլոր մը ձեմնենք.

Օն ձեռք ձեռքի բարեկամք,
Ընկեր, թեւ տուր շուրջ դառնանք,
Արդ կրկն մեր նախնի
Ընկերին երթանք:

Հապա ոստոստենք գիրկ գրկի,
Երթանք անդին պարելով,
Ետ դառնանք նոյն ոտքով,
Կայնինք քովի քովի:

Բ. ԶԵՒ

Մէկ մը առաջ երկուքնիս,
Մէկ մ'ալ դառնանք տեղերնիս.
Իսկ այս անգամ դուն ասդին,
Ես դիմաց անցնիմ:

Մէկ մը աջ երթանք հիմակ,
Մէկ մ'ալ ետքը դէպ ի ձախ,

Ասկէ մեր տեղն ընթանանք,
Զուարթ կայթեմք եւ ուրախ ու քնն
Ալեծածան մէկ մ'առաջ,
Մէկ մ'ալ ետեւ քայլ փոխենք.
Հիմա ալ տանք աջ ի յաջ,
Կլոր մը ձեմնենք:

Զորսս ալ արդ առաջ ինազանք,
Կրկն տեղերնիս դառնանք.
Յետոյ փոխն ի փոխ անցնինք,
Դիմացը կայնինք.

Գ. ԶԵՒ

Քալենք հիմա դէմ դէմի,
Հապա բռնենք թեւ թեւի.
Յետոյ մէկ մ'ապին դառնանք,
Մէկ մըն ալ անդին:

Մէկ մը յառաջ դէմ դէմի,
Պարենք երկուքս ու դառնանք.
Մէկ մ'ալ պարենք նոյն ձեւով,
Երթանք ընկերնուս քովի:

Կազմնաք շղթայ չորսերնիս,
Մէկ հոս մէկ հոն ծածանինք,
Ապա ամենայն ընկեր,
Դիմացի կողմն անցնինք:

Չորսս. ալ արդ առաջ խաղանք,
Կրկն տեղերնիս դառնանք,
Յետոյ փոխն ի փոխն անցնինք,
Դիմացը կայնինք:

Դ. ԶԵՒ

Դէպ ի առաջ քով քովի, չափ պահի
Հիմակ երթանք դառնանք մերովի,
Յետոյ մէկ մ'ալ հոն անցնինք,
Դուն հոն ես հոս զատուինք:

Արդ ես մինակ վագեմ ճեմեմ,
Մէկ ոտք մը հոս մէկ հոն նետեմ,
Կայթեմ ոտանում զերթ մ'ուրախ,
Հլայ հանդէս ուրախ:

Արդ նոյն քայլով յիս եկէք,
Երեքդ մէջ մ'ետեւ գացէք,
Կրկն ամենդ դէպ ինձի,
Յետոյ նոյնպէս դէպ ետի:

Չորսս կէս կլոր արդ դառնանք,
Յետոյ քիչ մը հեռանանք,
Ետքն ալ ասկէ հոն անցնինք
Մեր բուն տեղիկը կայնինք:
Ե. ԶԵՒ

Հիմակ առաջ քով քովի,
Երթանք դառնանք մերովի,
Յետոյ մէկ մ'ալ հոն անցնինք,
Հոն հոս բաժնուինք:
Ընկերք իրար քալեցէք,
Հոս եկէք մէջ մը դարձէք,
Մենք ալ ընկեր ընդ ընկեր,
Յետոյ օտարն երթայ ետ:

Ալեծածան մէկ մ'առաջ,
Մէկ մ'ալ ետեւ քայլ փոխենք.
Հիմա ալ տանք աջ ի յաջ,
Կլոր մը ճեմենք:

Չորսս ալ արդ առաջ խաղանք
Կրկն տեղերնիս դառնանք,
Յետոյ փոխն ի փոխ անցնինք,
Դիմացը կայնինք:

Զ. ԶԵՒ

Անցնինք երթանք շիտակ առաջ ամենքնիս,
Դառնանք դիմենք այր եւ ընկեր տեղերնիս.
Թեւ թեւ դէմ դէմ երկանաքար դարձնենք,
Փոխենք ձեռքեր դէպ ի այս կողմ ալ շրջենք:

Ձեռք ձեռքի տանք ընկեր թեւ տուր չուրի
զարնանք
Հապա ոստոստենք զիրկ զրկի հոն անցնինք,
Անկէ դարձեալ մեր ընկերին քովն երթանք,
Յետոյ նոյն ոտքով պարելով ետ քաշուինք:

Գ. ԶԱՓՌԱՍՏԱԵԱՆ

ՀԻՆ ԳԵՇ ԱՏԵՆ

Որչափ մարդիկ ափանս
Երբոր զիրար տեսնեն,
Բարեւ կուտան սիրով
Ինչ կայ չկայ կըսնեն,
Վայ, գէշ տաեն հա, հա, հա
Անշան բան հա, հա, հա
Գէշ տաեն
Իրաւ շատ անպիտան:

Մեր աղջիկներն ըսես
Մօտայի խենդեր են,
Ֆիստան ճանփէս բարէս ով ուն ուն
Շիներ բուքիէ կուզեն. վարութիւն ով
Վայ, գէշ

Քուռչի մը կտղին
Հազարաւոր ֆրանք,
Կուտան ու կը հագնին, ոչի ունչիւն
Եւ կընեն շատ յարգ
Վայ, գէշ

Չուկին եւելցուկին
Քիչ մը ալիւք կառնեն,
Աղւորնալու համար
Երեսնին կը քսեն.
Վայ · գէշ

Որն իր էրկանը
Կը պուայ կապանայ, զնոր քան
Ուրիշ մ'ալ անդին
Նոր էրիկ կը գտնայ ով ունչիւն
Վայ, գէշ

Սա պառաւ կնիկներ
Բաներնին են թողեր,
Հոս հոն կը վազվոտեն
Որ կաթնապուր եփեն:
Վայ, գէշ

Երիտասարդները
Թէ հաջուի տակ առնես,
Աղջկանց ինչ որ ըսես
Նոյնը պիտի գտնես.
Վայ, գէշ

Գօմէսիծն խանէն
Շատ աշկերտներ ելան,
Տուն ու խանութ ծախած
Բուրտ ու բարուծ փախան.
Վայ, գէշ

Շատ մը անկուտիներ
Բանի գործի տէր չեն
Կարդուելու կելլեն
Դրախօմա կուզեն:
Վայ, գէշ

Դրախօմայով
Աղջիկ կը վնտոեն,
Նայիս քիչ ատենէն
Տունէն կը վնտեն.
Վայ, գէշ

Շատ մ'ալ զէվզէկներ
Գաղղիերէն են սորվեր,
Պոմժուռ, պիէն, մատամ
Ուրիշ բան չեն դիտեր:
Վայ, գէշ

Յ. Ամեսոս

ՅԱՐԵՑՔ ԲՈԼՈՆԻԱԿԱՆ

Օրիորդ

Ունինք բոժոժ փոքրիկ,
Հնչեն, ձայնեն քաղցրիկ.
Սովաւ որսանք զմարդիկ,
Այրենք իրենց սրտիկ,
Իրենց սրտիկ:

Բոլոնիական այս հանդէս,
Յաջող խաղ մ'է եւ շահ մեզ,
Թողք գան սիրողք ասպարէզ:
Փեթտենք սոթտենք հաւու պէս,
Տգեղն, հարուստ միապէս,
Գոչեմք, կեցցէ Բոլոնիական հանդէս,
Որ տայ ոսկի մեզ:

Ժամադիր եւ սիրողք,
Յուսատու կրեն դողք.
Մէր ի սիրտ խմբովին,
Հոս դիմեն ինդագին:
Պարգեւօք թանկագին,
Որսան սէր գեղեցկին.
Բայց յետոյ ձեռնունայն
Սուանձին տուն դառնան:

Երիտասարդք

Ունինք ոսկի փայլուն,
Հնչեն ձայնեն քաղցրիկ.
Սովաւ որսանք զաղջկուն,
Եւ գկանայս ի մեր կոյս.
Ի մեր կոյս:

Խմբեակն

Բոլոնիական այս հանդէս,
Յաջող խաղ մ'է եւ շահ մեզ,
Թողք գան պարողք ասպարէզ:
Փեթտենք սոթտենք հաւու պէս,
Տգեղն, հարուստ միապէս,
Գոչեմք, կեցցէ Բոլոնիական հանդէս
Որ ետ առիթ մեզ:

(Քանական)

Երիտասարդք

Հաւատարիմ տարիաւորք,
Զափաղանց կրեն դողք.
Մէր ի սիրտ խմբովին,
Հոս դիմեն ինդագին:
Յուսալով թէ միոյն,
Արժանանան սիրոյն.
Բայց յետոյ կուրութեան,
Լան զկորուսն ընդունայն:

Ամենիք

Կը շոյենք, կը գգուենք,
Ամենքն ալ կը խարենք.

Կը պագնենք, կը գրկենք,

Խելքերնին թոցունենք.

Թոցունենք :

Բոլոնիական այս հանդէս, եւլն :
(Քանտան)

Ամենք

Ամառնային այս զրօսանք,
Սիրոյ գողին է պատուիրակ .
Թէ մթին մէջ ունի աչք, աչք
Անշուշտ ձգէ որմն իւր ճանկ .
Փայլուն դէմքէն խափուելով,
Յայտնէ իրեն սէր գորով .
Արշալուսոյն երբ տեսնայ,

Օրիորդք

Պառաւ կին մը գտնայ ,

Երիտասարդք

Ծերուկ մարդ մը կը գտնայ .

(Վալշ)

Ի՞նչ ծաղրելի առուտուր,
Օրուան մը մէջ սէր առ տուր .

Հաթի նման գործածէ ,

Քսէ գետինն ու հինցուր :

Հագիր թոթվէ մաշեցուր :

Բոլոնիական այս հանդէս, եւլն :
(Քանտան)

Խենդ են կանայք հաւասար ,

Երբ ըսածնուս չեն հաւտար .

Տգեղներէն տւելի ,

Գեղեցիկ մը չեն գտնար :

Անոնց գոյնն է բնական ,

Բայց անոնք ալ հպարտ կըլլան ,

Ալ աղէկ է որ սիրենք ,

Կանանց պատկերը միայն :

(Վալշ)

Ի՞նչ ծաղրելի առուտուր ,

Օրուան մը մէջ սէր առ տուր .

Կոշկի նման գործածէ ,

Քսէ գետինն ու հինցուր :

Բոլոնիական այս հանդէս, եւլն :

(Քանտան, Բալշ)

ԱՆԻԽԵԼՔ ՇՈՒՆ

Ճշմարիտը ահ պարոններ,
Գիշեր ցորէկ քունս եմ ծախեր.
Խնծի յարմար կին մը կ'ուզեմ,
Կը փնտռեմ ու չեմ դաներ:
Տարի մ'է որ գուռ չը թողի,
Հարուստ աղքատ ամեն զարկի.
Ո'ր աղջկան որ հաւնեցայ,
Մէկէն բերնիս չափը առի.
«Անիսելք շունը անմտօրէն
Մաս կը յուսայ կարկանդակէն»:
Թէ որ տարիքս է պատճառը,
Նոր պիտի կոխեմ վաթսունը.
Ի՞նչ անխելք են սա աղջիկներ,
Որ չեն ճանչնար եփուն մարդը.
Աս տարիքն է որ էրիկներ,
Լաւ կը ճանչնան կնկան յարգը,
Շատ կը սիրեն, միշտ կը սիրեն,
Բայց կիները տես ինչ կ'ըսեն.
«Անիսելք շունը անմտօրէն, եւն.

Յոյս կտրած, ճարըս հատած,
Կարգուելէն ալ վազ անցած,
Երբ յուսահատ տուն դառնայի,
Կը մօտենայ մէկը ինծի.

«Եղբայր, կըսէ, ի՞նչ ես եղեր,
Պէտք է պատմես ցաւդ ինծի.
Ահ, բարեկամ, թող զիս կըսեմ,
Ցաւս մեծ է, ի՞նչպէս պատմեմ.
Աղջիկները ինձ չեն հաւնիր,
Կ'ըսեն ծերերը չեն սիրուիր»:

Աս որ լսեց բարեկամս,
Քիչ մը իննդաց, բռնեց ձեռքս.
Հսաւ, «այս շատ զիւրին բան է,
Բայց լաւ բռնէ սա խրատս.

Սրդի տղայք ինչ որ կընեն,
Նոյնը դուն ալ ըրէ մէկէն.
Կը յաջողիս կը կարգուիս,
Դա խօսքէն ալ շուտ կ'ազատիս.

«Անիսելք շունը, եւն
Օր մը ելայ Մահմուտ բաշա,
Խաթ մը լաթով ես ճօվինա.

Ելայ դացի աղջիկ-տեսի ,
Ազ ով չի տար աղջիկ ինծի .

Բայց բանթալօնս այնշափ նեղ էր ,
Որ յատակը կը պատուտէր .

Աս ձայնին վրայ մայրը եկաւ,
Ականջս ի վար սա խօսքն ըսաւ .

«Անխելք շունը անմորէն, եւլն :

Ուզեցի որ դէմքս ալ փոխեմ ,
Կարմիր ճերմակ լաւ մը ծեփեմ .

Լոյն բանթալօնն մեծկակ բալթօն
Հագնիմ երթամ աղջիկ առնեմ :

Բայց ներկն այնշափ քսեր եմ որ,
Աղաստեցի լաթերս բոլոր .

Աղջիկները զայս կը տեմնան,
Կը փսփսան, կըսեն խնդան .

«Անխելք շունը, եւլն :

Կը բարկանամ թէ պար չլյտեմ ,
Տիրթօ, հօրա միայն զիտեմ .

Կէս ուկիով քատղիլ բօլքա ,
Աղղեօք սովորիմ Զափրաստճեանէն .

Չորս ամիսէն կը յաջողիմ ,
Սօթիս լանսիէ կը սորվիմ .

Կ'երթամ գրկել աղջիկները ,
Նորէն կ'առնեմ բերնիս չափը .

«Անխելք շունը, եւլն :

Թեթեւ, հաւկիթ ըլլալ կ'ուզեմ,
Որ աղջկանց աչքը մտնեմ .

Բառուն, մէուի, պօնժուռ, մամզէլ ,
Քիչ մ'ալ մանի, եանըս կազէլ .

Չորս հինգ օրուան մէջ կը սովրիմ ,
Որ սուարէները գտնուիմ ,

Թշուառական բաղդս գէշ է ,
Ամեն աղջիկ միշտ սա կ'ըսէ ,

«Անխելք շունը, եւլն :

Ես վազ անցայ կարգուելէն ,
Բերանս երեցաւ կնիկներէն ,

Ինչ որ ըրի չի յաջողեցաւ ,
Ստակ տալով բանս բուսաւ .

Հիմա ձեզի կը խրատեմ ,
Քանզի ձենէ փորձառու եմ .

Թէ որ կնիկ առնել կ'ուզէք ,
Սա խրատիս լաւ ուշ դրէք ,

Հասակ պղտիկ,
Ունիք հատիկ,
Կարգուեցէք,
Կուտան կնիկ:

Ս. ՊԵՆԿԱՆ



ԱՆՈՒՇԻԿ

(ՕՂԻ)



Ի՞նչ լեզուներ թափեմ առջիդ,
Ի՞նչ շարգիներ կանչեմ բաժկիդ.
Որ անուշիկ համով հոտով,
Լեզուիս վրայ վազես շուտով:
Ահ, անուշիկ ես օղի,
Քանի զամնն բան սիրելի:
Ահ, երբ զքեզ դէմս դնեմ,

Դեռ չի խմած հողի կ'առնեմ.
Կենդանութեան աստուածուհի
Մի ես օղիդ իմ պաշտելի:

Ահ, սէր իմ, սէր իմ օղի,
Կենդանութիւն իմ օղի:

Ի՞նչ աղւոր է տեսքդ շքեղ,
Գոզցես արեւ մ'ես լուսազեղ.
Որ կը ծագես տիւ եւ գիշեր,
Եւ փարատես սրտիս մութեր:

Ոհ, այդաբերդ իմ օղի,
Եմ քոյ աւուրդ ծարաւի:
Երբ յիմ սեղան չ'գառ մէկ օր,
Աշխարհ խաւար դառնայ բոլոր.
Պատառ մի հաց անգամ չերթար,
Ոչ կերակուր բերանս ի վար.

Ահ, սէր իմ, սէր իմ օղի,
Կենդանութիւն իմ օղի:

Ի՞նչ մեծ փառք է, բայց գիտցողին,
Երբոր օղն կ'առնէ առջին.
Բալթօ, զիսարկ մէկ զի նետած,
Շիշը անկէ բերնին դիմաց:

Կեցցէ կեցցէ իմս օղի,
Հոգւոյս դաշնակ կենդանի:

Աշխարհիս մէջ ես բնչ ունիմ,
Ոչ հայր, ոչ մայր, ոչ մտեղիմ.
Ծնայ՝ կ'ապրիմ, տեսայ օղին.
Այս է վերջն ձայն գինովին:
Եկուր քաղցրիկ իմ օղիս,
Մէկ մ'ալ դնեմ քեզ բերնիս:

Տար երկնք որ չի հատնէիր,
Գինով տոհմիս փառք պահէիր.
Ո՞հ ուր կերթայ իմ վերջն յայնժամ:
Երբ քո աղբիւր ցամքած տեսնամ:
Ա՛հ սիրուն օղիս,
Ի՞նչ ձիւն տամ զլիսիս:

Հոգս, ահա տարիքս յիսուն,
Քիչ մը ետքը ալ չեմ կայուն.
Փառք մեր օրին, գտանք օղին,
Վայ բնտող, չը գտնողին:
Ե'կ օղիս, օղիս,
Խմեմ սիրելիս:

Թող գերեզման իջնեմ շիտակ,
Երբ քեզ տեսնեմ պակսած վտակ:
Արեւ՝ լուսին, բոլոր աշխարհ,
Զեն օղիս իմ հաւասար:

Ո՛հ, կենսատու իմ օղին,
Ապրէ՛ մինչ ց'օրն իմ վերջին:

Ո՛վ Բաքոս, ըեղ հոգիս մատաղ,
Երբ որ մեռնիմ տուր ինձ խաղաղ.
Օղւոյ տակառ մ'ի գերեզման,
Ծածկիլ քնով հոն յաւիտեան:

Յայնժամ հոտովն օղիս,
Զուարթանայ թող հոգիս:

ԳԻՆԵՄՈՒ Մ'ԱԼ

Երբոր մեռնիմ ես ո՛վ ընկերք.
Հարիւր զինով խօսք տուին որ՝
Եի բաժակներ ամենուն ձեռք,
Գան ու պարեն շիրմիս բոլոր.

Եւ առ 'ի զոհ մնծ քաւութեան՝
Հոգւոյս հանգիստ պաղատելով՝
Պիտի ցողեն իմ գերեզմանս,
Հարիւր պուգալ գինիներով։



ԵՐԳ ՍԱՏԱՆԻ



Մենք ունինք պեխեր մօրուք սոսկալի,
Մենք ունինք եղջիւր պոչիկ սատանի.
Ուր երթանք չար մարդը մնդ նմանի,
Եկէք միաբան, խնդանք մէկ բերան։

Դուք անպիտան քաջեր եւ դու ստասնայ,
Չեզ թուք ու մուր վայել եւ ծեծ անխայ։

Կորիք, թէ չէ պօչերնիդ հոս կը մնայ,
Եկէք միաբան խնդանք մէկ բերան։

Եւ դու կապկաձեւ նայուածքդ ծիծաղի,
Քալուածքդ շարժուածքդ նման թօսպաղի.
Ծեծ մը չի կերած շուտով դուրս փախիր,
Տանք մննք թեւ թեւի խնդանք մէկ բերան։

Ականջները երկայն խելքը շատ կարճ է,
Ափրիկէի մէջ ասիկայ արջ է,
Ելէ խաղայ նէ մեր ֆինօէն վար չէ,
Եկէք բարձրածայն խնդանք մէկ բերան։

Կուկկուլիկ պօռայ անի խոռոզ է,
Զեռքերը մէջքը ան ալ սորոզ է,
Հպարա հոգին սիրոը գոռոզ է,
Եկէք ասոր վրայ խնդանք մէկ բերան։

Բաժակ ձեռքերնիս իրար զարնուի,
Բերաննիս դնենք թող վար պարպուի.
Անուշ մը հասուր մէլչ ըլլուի,
Բանանք բերաննիս խնդանք մէկ բերան։

Այս տեղս հինգ մարդ չորս հատ ալ աղջիկ,
Սատանի նման երկուք ալ մանչիկ,

Դուռն ամուր գոցեմ չըլլայ որ փախչիք,
Հան հան պօռալով խնդանք մէկ բերան:

ՓՇԻ ՓՇԻ

Ի՞նչ փորձանք եկաւ իմ զլխուս,
Պատմեմ բոլոր բարեկամներուս.
Ազգականիս մէկուն հարսնիքին
Զիս ալ բոնի հարսնիք տարին:

Ոհ բնաւ այն տեղ
Զիս չ'պատուեցին.
Բարկութիւնը զիս պատեց,
Հարբուխն ալ կուրծքս փակեց:

Ո՞հ իմ վիճակս հոս խիստ գեշցաւ,
Քթիս ծակերն թխմուեցաւ.
Արցունքով աչքերս լեցուեցաւ,
Քաղցրիկ ձայնիկս մարեցաւ:

Հրաւիրեախերը
Երգելս կ'ուզեն.
Բայց ձայնս խիստ մարած է,
Զէն չունի երգէ՛ կըսեն:

Բայց երբոր ես երգել սկսայ,
Խնդացին վրաս նախ հարսն ու փեսայ,
Չայնդ շատ պաղ է, ալ լոէ՛ ըսփն,
Թէ ոչ քուներնիս հիմա պիտի գայ:

Ամօթէս խիսպէս,
Դետնին տակն անցայ.
Ոտքս ձեռքս կը դողայ,
Հսին գոնէ ել խաղայ:

Սրտագողն ալ չորս դիս պատած,
Դողդղալով ելայ դառնալ վալձ.
Հինգ վեց ոտք հազիւ թէ առած,
Ոտքս սահեցաւ, ինկայ ես յանկարծ.

Գետնէն ցատկեցի,
Ոհ կրակ կտրած,
Միւռքս զրէ թէ մոռնիմ,
Ամէն բանի չը նետուիմ:



ՔԹԵՆ ԴԺԳՈՀ ՄԱՐԴ ՄԸ

Գետինն անցնի ոս ձմեռուան,
Հազն ու հարբուխն եւ ամէն բան.
Որ խեղճ մարմոյս եկան փական,
Զիս դարձուցին ապուշ անբան:
Քիթո ու բերանս ալ ուռեցաւ,
Բոնքտալէն բանըս բուսաւ.
Միշտ կը հաղամ, միշտ կը խնջեմ,
Ետին չեկաւ, խերն անիծեմ:
Դեղ մը ըսէք, երթամ ընեմ,
Ամրոն անցաւ շատ կ'աղաչեմ.
Քթախոտը կամ շաքարը,
Օգուտ չունին, աղէկ գիտեմ:

Սիրուհոյս ալ աչքէն ելայ,
Երբ քովն երթամ, կ'ըսէ, «գնա՛,
Զիս ալ հետըդ կը պըլէկես,
Զիս պազնելըդ յայտնի կ'ըլլայ»:
Խեղճ ու կրակ առն կը դառնամ,
Լըոփկ անկողին կը մտնամ.
Բայց հարբուխըս այնչափ կատղեր
Որ քիթո մտելու ու դուրս չելներ:

Դեղ մը ըսէք, երթամ ընեմ,
Ահ, պարոններ, շատ կ'աղաչեմ,
Քէհրիպարն ու նէօպէթ-շէքէլն,
Օգուտ չունին, աղէկ գիտեմ:

Քաղցրիկ ձայնիկս ալ մարեցաւ,
Զոնչական բան մը եղաւ.
Երգ երգելու կամչնամ կոր.
Կըսեն էջ կը զռայ կոր:
Շատ աղջիկներ առաջ ինչի,
Կանչել տային շարդի մանի.
Հիմա երբոր բերանս բանամ,
Երկու բարին կը բռնգտամ:
Դեղ մը ըսէք, երթամ ընեմ,
Խաթուն տիկնայք շատ կ'աղաչեմ.
Օխլամուրը ու տաք ջուրը,
Օգուտ չունին աղէկ գիտեմ:

Մէյ մը տաքէն, մէյ մը պաղէն,
Կուգայ այս գէշ ախտը կըսեն.
Բայց ես կ'ըսեմ որ այս ցաւոն,
Բուն պատճառն է գօգօգութիւն:
Ալ աղէկ է որ չըսնտնամ,

Մինչեւ մեռնիմ այսպէս մնամ.
Երբ պարտատէրս ստակ ուղէ,
Երեսն ի վեր թքնեմ բռնգտամն
Դեղ չեմ ուղեր, ցաւէս գոհ եմ,
Բարեկամներէս չնորհակալ եմ,
Գինի, օղին եւ սիկառը,
Երթամ անկեմ, ծխեմ, թքնեմ:
Գ. Հ. ՌԵՑՈՒԽՆԻ

ԶԻՆՈՒՈՐԻՆ ԿՈՐՈՒՍՏԸ

Այս ինչ կորուստ ինչ մեծ ցաւ,
Բանթալոնիս կոճակը,
Կոճկենիքէն բրթեցաւ,
Գնաց մտաւ ո՞ր ծակը:

Ահ, կ'աղաչեմ պարոններ,
Թէ որ տեսաք նէ տեղ մը,
Իմացուցէք ո՞ր ծակն է,
Երթամ հանեմ զայն շուտ մը:

Ոչ պղտիկ էր ոչ մեծ էր,
Չափաւոր ալ չէր ըստեր,
Խնչ զայն ըլլախ ալ մոռցայ,
Կարմի՞ր էր թէ սեփ վրայ:
Ահ մի՛ խնդաք պարոններ,
Այս կորուստս քիչ բան չէ,
Յինապետս իմանայ նէ,
Վերջը բանիկս բուսած է:
Գտէք, գտէք,
Կոճակս գտէք:

Միտքս կուգայ թէ վրան,
Թուչուն մը կար խոշորկէկ.
Եւ կորուսեալ այն կոբճան,
Գամուած էր հոս ամուրկէկ:
Ահ մի՛ խնդաք պարոններ, եւն:

Խանութները չեն ծախեր,
Ֆապրիգան ալ չեմ զիտեր,
Շունչանորդի կոճակիս
Ծառն ու արմանն է չորցեր։
Ահ մի՛ խնդաք, եւն:
Զինափորձին ատենը,
Կը դիտեն մեր չորս կողմը.

Ոտքէս բռնէ մինչեւ վեր,
Կը խառնեն տեղ չեն ձգեր:
Ահ մի՛ խնդաք, եւլն:

Կուտան ձեռքս հրացան,
Կըսեն, «շալկէ՛ ուսիդ վրայ»,
Ի՞նչպէս կացնիմ, դուք ըսէք,
Բանթալոնս վար կիյնայ.

Ահ մի՛ խնդաք, եւլն:

Բարեկամացս հանդպիմ նէ,
Հարկաւ պիտի բարեւ տան,
Զեռքս հոսկէ պակաս չէ,
Պիտի տեսնեն ու խնդան:

Ահ մի՛ խնդաք, եւլն:

Աղջկանց ալ բան մը պէտք է,
Երբոր տեսնեն կը խնդան,
Ճամբաս հատաւ փոխելով,
Թոչելու է պալոնով:
Ահ մի՛ խնդաք, եւլն:

Պառաւ կանանց բերանն ալ,
Կընաս գոցել նէ գոցէ,

Անանկ բաներ կը մաղեն,
Որ կոճակս բամբասեն:
Ահ մի՛ խնդաք, եւլն:

Սիրուհիս ալ Աստուած տայ,
Աս կորուստս չիմանայ,
Գանզի գիտեմ վախկոտ է,
Պղտիկ բանէ մը դող ելլայ:
Ահ մի՛ խնդաք, եւլն:

Կեցէք միտքս բան մ'եկաւ,
Վազեմ երթամ ճար չի կայ,
Տիօժէնը ուր որ է,
Գուցէ կոճակս այն գտնայ:
Ահ կ'աղաչեմ պարոններ,
Զըլլայ երբէք զիս ծաղրէք,
Օր կըլլայ որ փրցոնէք,
Գուք ալ կոճակի տէք էք:

ՆՈՅՆ



ՎԵՐՁԻՆ ՎԱՐԴ

Վերջին վարդ, վերջին վարդ,
Սիրականիս վերջին զարդ
Նա քեզ հանեց իւր կրծից
Ինձ պարգևեց, վերջին վարդ:

Մանկութեան ոսկի ժամերն
Անցել են անդառնալի
Կորած սիրոյս յիշատակ
Դու ես միայն վերջին վարդ.

Գարնան օրեր անցել են
Տօթ ամառն է ինձ էրում
Միշտ սպասում եմ քու տեսքին
Դուն ամառուայ վերջին վարդ,

Երջանիկ կեանքիս օրերը
Ցաւ են տառիլ տուաջիս
Ուրիշ օրեր, ուրիշ կեանք
Միտքըս բերիր, վերջին վարդ,

Շատ չի տեւել, կը բացուի
Առաջիս սեւ գերեզմանն
Էս աշխարհից միայն քեզ
Հետո կ'առնաւմ, վերջին վարդ:

Գ. ԿՐԱՆԲԱՄԲՈՒԼԻ



Կրանբամբուլին այն օդին է,
Որ Գերմանիայէն կելէ.
Ու այդ շնող քաջ վարպետն ալ
Դինովաց բարեխօսն է:
Ու իմպարտքս է որ այն սուրբին
Կանդեղ վառեմ կրանբամ”.

Թէ մէկ վարպետ նկարիչ մը,
Դէմքըս գծագրել ուղէ.
Կամ հարցնէ, ի՞նչ ձեւ կուզեմ,
Կ'ըսեմ սա դիրքս աղէկ է.
Մէկ ձեռքս կալօն զինեպանին
Սըրտիս վրայ կրանբամբուլին:

Թէ որ ելեն զիս կարգելու,
Աղւոր աղջիկ մը տալու.
Պէտք է կ'ըսեմ չուկայ երթայ,
Իրեն հացը ճարելու:
Կիսս աշխատի ու տայ ինծի,
Որ ես կըլեմ կրանբամբուլի

Թէ դօլէրան նորէն մեղ գայ,
Զըլլայ երբէք սարսափինք.
Բժիշկները բան չեն գիտեր,
Մենք մեր ձեռքով կ'ազատինք.

Պատիւ չընենք դեղագործին,
Խմենք շինք կրանքամբուլին:

Թէ սա պառաւ կնիշները,
Ելեն աղջիկ կարգելու.
Դրախօմայի սիրոյն համար,
Խեղճ տղաքներն երելու.

Անանկներուն երած սրտին,
Ելփաղէն է կրանքամբուլին:

Թէ թաղական ժողովին մէջ,
Գործ տեմսող մէկը չի կայ.
Քուէն ելլաք ինձի տաք նէ,
Ամէն բան կարգի մտնայ:

Խնդիրները շուտ կը հատնին,
Գանի նետեմ կրանքամբուլին:

Երկու խօսք ալ ունիմ ձեզի,
Վերջին փափաքս մի՛ մերդէք,
Ինձ պէս զինով շատ չէք գտներ,
Դամբանիս վրայ զրեցէք,
«Աստ կը հանգչի՞ Գ. Ռ Ռշտունին,
Որ շատ զովեց» Կրանքամբուլին:

Պ Ա Յ Վ Ե Ն Ե Տ Կ Ե Ա Ն

Պարն ամբողջ

Երջանկութեան այս ապարէզ,
Զոր ետ աստղիկն այսօր առ մեզ.
Եկէք եղբարք պար եւ զիշեր,
Մեր ցանկութեան են քաջալեր.

Մէծ ճայնով

Բաղխն սրտեր եւ հուր ցայտեն,
Աչք սիրավառ խնդրեն զոէր.
Թեւ ընկեցէք պարել մինչ ցայդ,
Փոյթ ստէպէ մեղ այս զիշեր:

Ընդ պարս արանց երգեն աղջկունք

Հրձուինք աղջկունք, օրս այս հրձուինք,
Երգօք պարօք խոնինք.
Մեր վեհետկեան ըարեկենդան,
Տօնեմք ի խիսթ մինչեւ երկինք,
Կապոյտ պայծառ խրկէ լուսին:

Որ հեշտ աչօք սիրուհեացս,

Դիաէ սիրոյ բաղդին:

Ընդ պարս աղջկունք երգեն արք

Թրանլարանլա, թրանլարանլա եւայն:

Աղջկունք

Զը վհատինք ուրախ ըլլանք,

Մեզ սիրուներ շատ կը գտնանք.

Ու փոխաղած սէր յայտնելով,

Քիչ ատենէն կ'ամուռնանանք.

Արք ի պատախան

Եկէք ընտրենք մոր սիրածը,

Ու զայն գրկած տամք համբոյր մը,

Որոյ համար հոս եկած եմք,

Որ մինչ առոտու խնդանք պարենք,

Հէ հէ հէ հէ հէ հէ, խնդանք պարենք:

Պարն ամբողջ

Հա, հա, հա, հա, հա, հա,

Տես այս ինչ ամբող . . .

Թէ ամենքն ալ են գող

Սիրոյ սըրտի . . .

Որ զմեղ խարեն պիտի:

Մեկուսի

Ճշմարիտը յայտնի չէ որ,

Մեր մէջէն ով խարուի պիտի.

Կամ սա աղջկանց մէկուն սիրու,

Իրեն շահի գողնայ պիտի:

Ամենը մեկեն քանքան

Թրանլարանլա, թրանլարանլա եւն.

Արք

Թէ փափկասունք խնդրէք ձեր սէր,

Ո' գեղունայք մեղ չէք տեսներ.

Որ համակամ որպէս սոխակ,

Սիրեն զվարդին փուշն եւ պսակ:

Աղջկունք ի պատախան

Սիրենք անշուշտ, եկէք առ մեղ,

Որ մինչ ցմահ պաշտենք զձեղ.

Եւ ի նշան մեր այս խոստման,

Առէք համբոյր սիրտ ձեռք եւ սէր.

Հէ հէ հէ հէ հէ սիրտ ձեռք եւ սէր:

Բոլրա

Ճշմարիտը յայտնի չէ որ ի՞նչ

Քանքան

Ծեր ոմն

Սպասեցէք քիչ մը ինծի,
Ես ալ կուգամ զրկել ձեզի,
Գաղջ համբոյրներ աշ ճակատուց,
Մեծ աշխուժիւ փակցնեմ պիտի.
Որ հինօրեայ իրաւունքէս,
Եւել բան մը ձեզի չանցնի,
Կամ գեղանի սա ամբոխէս,
Գուցէ ինայ հատ մը ինծի:

Պարն ամբողջ

Հի, հի, հի, հի, հի, հի, կորիր մէկ դի:
Հան հան շարունակէ գնչւ վերջ

Թեթևալիկ դպրոցական մը

Մէկ դի կեցէք կարգը իմո է,
Ես ալ գիտեմ սիրեն բնչ է,
Կը սիրեմ՝ եթէ ուզէք,
Կը պատմեմ՝ թէ զիս զրկէք:
Զի վենետիկեան մեր դպրոցը,
Է սա ընտիր բարկենդանը,
Վարժապետնիս ամեն կերպով,
Էք դուք սիրուն աղջիկներդ:

Պարն ամբողջ

Հը հը հը, հը հը հը, գնա՞ բանքը:
Հան շարունակէ գնչւ վերջը

Ապուշ ոմն, հեծեալ ել

Ես կը սիրեմ զձեզ ո՛ իմ սիրուն աղջիկներ,
Կուգամ ահա զրկել զձեզ ու յայտնել իմ սէր.
Գիտցիք որ միշտ կը պաշտեմ,
Ու պաշտածս ալ լաւ կ'ընտրեմ:
Այն որ ինձ կնիկ պիտի ըլլայ երջանիկ կընեմ:
Ամենքնիդ ալ սիրունիկ էք,
Տօնտուզօշ էք, նօնոշիկ էք,
Օն ինձ ընկերանալով ետեւէս եկէք:

Ամբոխն ծաղրական

Խնդանք, խնդանք, խնդանք հա՞ հա՞.
Տես սա ապուշն ալ կը յուսայ,
Օն, վոնտենք ընկերք,
Թռղ բանը երթայ:

Նոյն ապուշն

Անդին գացէք մէկդի կեցէք ինեղն սիրահարներ,
Մի միայն դուք յառաջ եկէք թօմպուլիկ աղջիկներ,

Ան ի՞նչ աղւոր թաթիկներ, պղտիկ պղտիկ տոտիկներ
Կարծես ինձի համար աշխարհ էք եկեր:

Հազար ապրիք, ցաւ չի տեսնաք,

Որ աղւորը լաւ կը ճանչնաք,

Աղօթք ըրէք ինձի պէս էրիկ մ'ունենաք:

Ամբոխը

Խնդան+ խնդան+ը շարունակ:

Նոյն ապուշը

Դինի, օղի ու ծխախոս ընաւ չեմ գործածեր,
Գիսովալով բարկանալով կնիկս չեմ ծեծեր.

Ամեն ըսածն ալ կընեմ,

Մ'ըներ ըսածն ալ կընեմ,

Բայց ևս անանկ անխիղմ երիկներէն չեմ.

Մինակ պատուհանը չեղէ.

Տանը դուռը ոտք չի կոխէ,

Դրացիին տղուն հետ քիթ բերան չընէ.

Ամբոխը

Խնդան+ խնդան+ը շարունակ:

Նոյն ապուշը

Մէջ մ'որ եկայ, ոհ, չըլայ թէ զիս պարապն հանէք,

Աղւոր տղեղ բաղդերնիդ ևմ ինձմով գոհ եղէք.
Զի այս տարի մանչերը,

Շատ դժուար է կարգելը,

Անոր համար տունը կը մնան ինդ աղջիկները.

Դրախօմա, տուն տեղ կ'ուզեն,

Զէ նէ չենք կարգուիր կըսեն.

Զիս մի՛ փախցնէք կըսեմ, ձեռքերնուդ կ'առնեն:

Ամբոխն ծաղրական

Խնդանք, խնդանք, խնդանք հա հա. եւն:

Գ. Հ. ՌԵՑՈՒՆԻ

ԵՐԳ

ԲՈՒՆԻ ԱՍՈՒՍՆՈՒԹԻՒՆ» ԿԱՏԱԿԵՐԳՈՒԹԵԱՆ

Երկու աղջկունք

Երկու խելօք մէկ փարայի, ինչո՞ւ բերին
մեղ հուսա,

Յատկէ քուրիկ, ծն քեզ տեմնեմ, ծեր մը
կայներ, ովէ սա,
Հօփ, հօփ ընենք, վեր ցատկոտենք կապիկ-
ներու պէս, հուսա,
Մեզ նայի ծերն ու մտմտայ, ֆինօ, ֆինօ,
կաց սուստա.
Յատկէ քուրիկ, պօլըզ սիրեմ, Ծերունն է
սա, սա,
Ի՞նչ կը նայի խոլոռ խոլոռ, պըշիներուն
հիսսասսա:


Դերասանք

Պարոն Ծերունը պիտի կարգենք, տղաք,
գուշնք հէլէսա,
Տունը տեղէն վեր վերցունենք քաշենք տա-
նինք հիսսասսա:
Գլուխ զլիմի քեզ տի կապենք, փեսայ ը-
նենք սաեալսա.
Տըմօշ տըմօշ ի՞նչ կը նայիս, ծեծ մը քա-
շենք քեզ կիմա:
Զորս զին դարձեր ու կը նայի, պսակ կու-
ղէ, հա՛, հա՛, հա՛,

Վայն ի վրադ պարոն Ծերուն, ձիւներ գըլ-
խուգ պիտի գայ,
Գլխուդ քիւլահ անցունելով պիտի պոռան
հիսսասսա:

Ծերուն

Ասէէ ետքը միտքս զրի, պիտի սիրեմ ես ալ սաւ



ԵՐԳ ԳԻՒՆԻԻ

Աեղամն իմին փառացս ասպարէզ
թէեւ գան ցաւեր եւ հոգ աղէկէզ,
Ես լաւ ուտել սորվեցայ թրալլալա,
Ես լաւ խմել սորվեցայ թրալլալա,
Գինի, զինի, կուտաս հոգի
Բիւր անոգամ
Կը խմեմ զինին, կը զուարթանամ
Կը խմեմ զինին կը զուարթանամ,
Թրալլալալալա, (արէց կէնէ')

Ուտելն ու խմելն է մեղ մեծ պարգիւ
Եկէք բողորուխնք սեղանին առջեւ,
Ես լաւ ուտել սովեցայ թրալլալա,
Ես լաւ խմել սորվեցայ թրալլալա.
Գինի՛, զինի՛, կոտաս հոգի

Բիւր անգամ
Կը խմեմ զինին, կը զուարթանամ
Կը խմեմ զինին կը զուարթանամ,
Թրալլալալալա, (Արէշո Էրէնէ')



ՀԱՐԱՉԱՆՔ

ՅՈՒՍԱՀԱՏ ՍԻՐԱՀԱՐԻՆ

Գիշեր ցերէկ կը հառաչեմ, ախ օրիորդ քու սիրոյք,
Սեւ աչքերուդ վարդ այտերուդ զարնուեցայ ինչ օգուտ
Աչքերուդ այտերուդ եւ ոսկեթել մազերուդ,
Միայն քեզի սա կ'աղաչեմ որ ունենաս քիչ մը զութէ

Գիտես անգրութ որ պատանին չը դիմանար այս ցաւուն
Քեզի համար ալ չդադրիր աչքիս արցունք օրն ի բուն.
Քեզ միայն կը յիշեմ թէ քուն ըլլամ թէ արժուն,
թէ մութ ըլլայ միաքս կուգաս նոյնպէս եւ առաւօտուն

Շատ աղուրներ թէեւ տեսայ սիրտս միայն քեզ սիրեց,
Ոհ, չեմ գիտեր, ըսէ՛ ինձի թէ քու սրտիդ ով տիրեց.
Քու խաթուն մայրիկը իրեն փեսայ ով ըստրեց,
Գերի կըլլամ քու մօրկանըդ եթէ զիս զուրկ չի ձգեց

Ուրախ էի, գիտե՞ս օր մը ես քեզի նստեցուցի,
Սա ներսիցիս ինչ կայ չկայ ամենքն ալ հասկցուցի.
Զը դիմացայ անուշ հոստադ քենէ վարդ մը վրցուցի,
Այս ինչ օր էր, ինչ ժամանակ խելքս զիսէս թոցուցի

Ո՞ւր էր որ այն աղւոր աղջիկն ըլլար ինծի ամուսին,
եւ երջանիկ իշխանաց ալէս ասլրէինք ի միտսին.
Կըլորիկ թօմպուլիկ զաւակներնիս մեր չորս դին,
ես ծխէի իմ սիկառս, ասղնադրժէր իմ տիկին:

Քեզի համար թափառական եւ սառուցեալ եղեր եմ,
Քեզի ամար ճըլիկ ճըլիկ, ոսկոր ու մորթ դարձեր եմ.
Ալ հ' ընք զիս խոցես, ահա ոսւքըդ ինկեր եմ,
Էսէ՛ ինծի բառ մ' երջանիկ թէ ևս զքեղ կը սիրեմ:
Ժամանակ մը ասանկ երթանք նայինք ինչ ընես պիտի,
Ուրիշ մը սիրտդ տաս, վախնամ զիս մոռնաս պիտի.
«Ելլիք գնա՛, ասէկ ետքը տէր ունիմ» ըսես պիտի.
Էսեկ էր այս նըչըլը վերջը մեռցունես պիտի:

Ն. Զ.

ՄԱՀԱՄԵՐՁ ՍԻՐՍՀԱՐԸ

(ԵԳՈՒԱՐԴ)

Առ կիթառդ ով սիրուհիս չափանից առ
Անկողնոյս քով եկ, նստէ,

Ո՞վ սփոփանք դու իմ սրտիս

Զարկ կիթառդ ու երգէ:

Անտանելի վիճակիս մէջ

Դու միայն ես մնացած,

Զքեղ ինծի երկինք վերէն

Մըխիթար է չնորհած:

Ո՞հ անապատ եմ ես դարձած

Զուրկ սգաղիր մէկ մայրէ,

Բոլորովին որբ մնացած

Սէր չեմ տեսած ծնողքէ.

Բաց ՚ի քենէ զով ունիմ, զով,

Վարդուհիդ իմ զթասիրտ,

Որ իմ մահուան անկողնոյս քով

Տայ ինձ սիրոյ մը ժափիտ:

(Վ.ԱՐԴՈՒՀԻ)

Երգեմ զարնեմ իմ կիթառս

Ո' դու եղուարդ սիրելի,

Յուսալով որ իմին երգս

Աւրախութիւն տայ սրտի:

Ո' բերան իմ քաղցր երգէ
Ո' քնար իմ քաղցր հնչէ,
Որ սիրելիս միմիթարուի
Իւր վշտերէն ամոքի:

(ԵԴՈՒԱՐԻ)

Յաւէրժ երկնից փառք կ'ընծայեմ նորդը Ս
Խմբն մահուան անկողնէս,
Որ պարզեւեց զքեզ ինծի՞ն ուսուան ։ Ա
Սփոփելու վշտերէս:

Վերջ ամուսնու ամուսնու ամուսնու ամուսնու
ՎԵՐՋ ամուսնու ամուսնու ամուսնու ամուսնու
ամուսնու ամուսնու ամուսնու ամուսնու ամուսնու

(ԵԴՈՒԱՐԻ)

առաջին ամուսնու ամուսնու
ամուսնու ամուսնու ամուսնու ամուսնու
ամուսնու ամուսնու ամուսնու ամուսնու

ՅԱԻԵԼՈՒԱԾ

ՎԻՃԱԿ ԸՆԿԵՐԱԿԱՆ

ԾԱՌՈՒԺԱՄՑ ԺԱՌԱՋՔԾԵ ԲԱՑԳԵ



ՎԻՃԱԿ ԲԵԿԵՐԱԿԱՆ



Բարի լոյս.

Հանկ սղջիկն, հանկ'.

Գեղեցկի համբաւ ունիս, Դառն
Դրաւիչ լեզու ունիս, Եպարք
Բայց յարգելի չեն աղանքաւաչ
Զի շատ սիրողներ ունիս:

Հրճուանք, բերկրանք, հեռացէք,
Թող ևս մնամ միշտ ի սուգ.

Զի սիրելիս կորուսի,
Զի դաղըիր իմ արտասուք:

Նաաւերն ունին դրոշակներ,
Վերջ չի գտան պատճառներ.
Մինչեւ երբ պիտի քաշեմ,
Ասանկ անթիւ տանջանքներ:

Սիրաս սաստիկ գուրզուրայ,
Գիշեր կամ ցերեկ ըլլայ.
Երբ սիրելիս քովս դայ,
Ուզս ձեռքս դող կ'ելլայ:

Ձեմ սիրեր նարինչ ինձոր,
Արդէն ունիմ քաղցրիկ նուշ.
Պարապ տեղը մի՛ յոդնիր,
Քեզ չեմ սիրեր, էյ ապուշ:

Խնայէ՛, զիս մի՛ խաբեր,
Սիրովէ զիս մի՛ այրեր.
Հաւատարիմ եմ քեզի,
Ի՞նչ ևս տուեր չես առներ:

Հասկցայ թէ անդութ մ'ես,
Սիրտդ չի շարժիր լացերէս.
Ինձ նման քեզ սիրող մը,
Սրդեօք բնաւ տեսե՞ր ես:

Ասադերը չեն համբուիր,
Հում հաւկիթը չոտկուիր.
Առջի սէրն առջի բարին,
Երկրորդին հետ չի փոխուիր:

Հալեցայ ու մաշեցայ,
Քու գեղոյդ գերին եղայ.
Դեռ չե՞ս զգար, ո անդութ,
Սիրուդ ողջակէզն եղայ:

Սիրոս տրովիէ անդաղար,
Քանի իւր գէմքը յիշեմ.
Ի՞նչ քաղցր է ինձ այն նեկտար,
Թէ յաւէրժ զայն ճաշակեմ:

Սիրամարգի պէս ուռած
Գեղոյդ վրայ հպտանաս.
Բայց բնչ օդուտ այդ գեղդ,
Սրտիդ մէջ օձ կայ պահուած:

Անոր սիրովն հիւնդցած,
Զի գտայ եռ ճար ու գեղ.
Ով որ զիս իրմէ բաժնեց՝
Ո՛չ, չունենայ տուն ու տեղ.

Գիշերը կանդեղ կը վասի,
Սոխակը վարդին կը թառի,
Ուշ գտայ, շուտ կորուսի,
Սիրտըն առոր կը վասի.

Եթէ կարող լինէի արձուն ու ջային
Քեզի ըսել, կը սիրեմ,
Ո՛ իմ շուշան սիրելի,
Դու իմս չես, ես քուզի եմ:

Գիշեր ցերէկ հառաչեմ,
Աշխարհ ողջոյն մութ դանեմ.
Իսկ երբ պաշտելիս տեսնեմ,
Ա՛լ երջանիկ, ուրախ եմ:

Սիրուն խօսքեր չատ զիսես,
Ատենաբանի պէս ճառես.
Բայց ամենքը հառկցան,
Թէ կը ստես, կը խաբե՞ս:

Հաղար ու մէկ վշտերու,
Սիրտս եղած է ևնթակայ,
Աչքէս հոսած արցունքին
Երկինք իսկ է անզգայ:

Մեր տան պատը ամուր է,
Դրացնիս նախանձու է,
Այս մերձակայ գեղանին՝
Միայն իմին բաժինս է:

Աղաւնին թռչիլ կ'ուզէ,
Բարձրերը սուրալ կ'ուզէ,
Զիս խաբող սեւ-երեսը
Նորէն տեսնուիլ կ'ուզէ:

Խաւար զիշերն երբ տիրէ
Ամէն կողմ տիեզերաց,
Լոփիկ մնջիկ սիրտս հեծէ
Դառըն ցաւօք պաշարուած:

Աշխարհի ամէն փառքեր
Ո՛չ, իմ սրտիս չեն իշխեր,
Զի միշտ զնէ կ'երազեմ,
Ա՛լ ուրիշ բան չեմ գիտեր:

Տարիներսվ հասաչեմ,
Խոստումներովդ կապուած եմ,
Մեղք չէ ինծի, դու ըսէ՛,
Որ կեանքս այսպէս անցնեմ:

Թող ըսեն ինձ, ո՞լ կ'ուզէր
Բառնալ գլուխն այն կուրծքէն,
Ուր սիրահար իմ խեղճ սիրտ
Կ'առնուր հանդիստ հեշտօրէն:

Թէ դահիճ ես, իմացուր,
Քու սիրոյդ զոհ կը լինիմ.
Խսկ թէ մերժես իմ սէրը,
Որո՞ւ համար ես ապրիմ:

Երբ կը գոցեմ աչքերս,
Նա նորէն կիյնայ միտքըս.
Եւ քանի որ միտքս գայ,
Արիւն կը հոսէ սիրտս:

Ի՞նչ ըրի քեղ, անուշիկս,
Ինչո՞ւ զիս լքանեցիր.
Կը յիշե՞ս օր մը գաղտնաբար,
«Զքեզ կը սիրեմ,» ըսիր:

Որքան շուտ բաղդն դաժան
Ետ հաճութեանց իմ վախճան.
Դեռ նոր հնչէր երգ սիրոյն
Ցիմ ականջաց եւ տար ձայն,

Քոյ մէկ նայուածք, մէկ ժպիտ
Կ'առնուր մորմոքն իմ սրտիս,
Պիտի մոռնամ ամեն ցաւ,
Երբ վերջնապէս իմու լինիս:

Ո՞ւր մնացին այն օրեր,
Երբ կաթողին կը սիրէր,
Սիրուն բերանը եռանդով
Զիս սիրական կ'անուանէր:

Առառն կանուխ իջայ պարտէզ,
Փունջ կապեցի սիրուն վարդէս.
Ո'վ իմ փափուկ վարդս անգին,
Էսէ՛, ցաւիս դարման գիտե՞ս:

Ո'հ, կը գոչեմ հեծելով,
Բարեկամ մը չունիմ ես.
Որ իւր քաղցրիկ ժպիտով
Ազատէ զիս ցաւերէս:

Դու մեր քովի աղբեր քովիկ,
Կանդնիս նման սէզ արմառ,
Քոյ շուքի տակ թող ինձ նստիլ,
Խօսիլ սրտիս սէր անբառ:
Ամենուն յայտարարէ,
Թէ զիս կաթողին սիրէ,
Այլ ի՞նչ ընեմ այն սէրը,
Տարին հեղ մը զիս յիշէ:
Քանի՞ անգամ կրկնեցի,
Թէ ես զքեզ կը մերժեմ,
Ականջներդ խուցե՞ր են, ովա՞ճ զզէ
Ի՞նչ նայիս սէրսէմ սէրսէմ:
Տարի մը անցաւ զնաց,
Ո՞ւ, սիրաս չէր հանդարտած,
Իմ նազելիս տեսնելու մրանի ի՞ւնի
Շատը զնաց՝ քիչ մկացաւի ի՞յ յի՞
Կը յիշե՞ս դու այն օրեր,
Երկուքիս անցեալ կենաց,
Ի՞նչ շուտ անցանո չե՞ս ըսեր,
Ի՞նչ շուտ անմնք ես մոոցած:

Թէ օր մը զայն չի տեսնեմ,
Աշխարհ լինի ինձ խաւար,
Սովոակի պէս իւր սիրոյն,
Ողբեր կ'ըսեմ անդաղար:

Դեռ մի քանի օր եղաւ,
Սիրսոս սկսաւ արոփել.
Մի՞ այլանէք, բարեկամէք,
Նոր սկսած եմ սիրել:

Ի զուր մի՞ ջանար ծածկել
Թէ զու չես վշաերու մէջ.
Արաւեոր միշա տեսնէ,
Թշուտառ կուրծքիդ ելեւէջ:

Ես պանդուխա թոշուն մ'էի,
Քու սրտիդ թառած էի.
Ի՞նչո՞ւ զիս սրդողցուցիր,
Ես քուկդ եղած էի:

Ա. ՀԱՅԿՈՒՆԻ



ՑԱՆԿ

ԵՐԵՄ

Պար Նաւաստեաց	5
Նախերգ Սրեւելեան թատրոնի	7
Սկրեն Բնչ բան է	10
Ա. Կրանքամբուլի	13
Երգ Ռիկոլէթթոյի	16
Թեթեւսողիկ պիրահարը	17
Պար պիսգալեանց	19
Երգ «Ճորեպան» կատակերգութեան	23
Երգ պառաւանց	25
Երգ Մատամ Անկօփ	27
Երաժշտաց Փախուրան	28
Գիւղին սիրահարեալները	32
Աղւոր Նիկողոս	33
Երկրորդ Կրանքամբուլի	35
Նիկողիմոսին աղջիկը	37
Ծերունին	38
Քթէն զժգոն աղջիկ մը	39
Երգ «Զաղացպանի աղջիկը»	42
Գէշ ատեն	46
Պար գեղջկուհեաց	51
Մածկեալ աղքատներ	54

Հովիւ հւ հովուհի	57
Շինականը	60
Մրգավաճառ	66
Պար աւազակաց	70
Հոդս չէ . . .	71
Քատրիլ . . .	73
Հին Գէջ ատեն	78
Պարերդ Բողոնիական	81
Անխելք Շուն.	86
Անուշիկ (Օղի)	90
Դիմով մ'ալ	93
Երգ Սատանի	94
Փշբ Փշբ	96
Քթէն դժգոհ մարդ մը	98
Զինուորին կորուսոր	100
Վերջին վարդ	104
Դ. Կրանքանբուլի	105
Պար Վենետիկեան	107
Երգ Բոնի ամուսնութիւն կատակերգութեան	113
Դինիին երգը	115
Գիշեր ցերէկ կը հառաջեմ	117
Առ կիթառդ ով սիրուհիս	118
ՅԱՀԵԼՈՒԱԾ	
Վիճակ Ընկերական	121

ՀՀ Ազգային գրադարան



NL0341911

